

# ՍԻՆԱ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԵՐՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

---

Ն Ո Ր Շ Ր Զ Ա Վ Ա

---

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԵԱՆՑ

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Ե Մ

244

1-72

2013

1936 Յունուար  
Թիւ 1

ՆՈՐ ՇՐՋԱՆ  
Ժ. ՏԱՐԻ

# Ս Ի Պ Ա Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՀԱԿԱՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆԱԿԱՆ ԵՐԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՅՄԱՆԱԿՐՈՒԹՅԱՆ

## ԲՈՎԱՆԴԻԿԱԿԱՆ ՓԻԽԱԿԱՆ

	Երես
<b>ԽՄԲԱԴՐԱԿԱՆ</b>	
— Ամանոր եւ Ննունդ.	* * * 1
<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>	
— Ի Ննունդ Փրկչին.	Պետրոս Մերարախոս 6
<b>ԳՐԱԿԱՆ</b>	
— Երեմեն . . .	Յ. Օշական 14
<b>ՔՆՆԱԲԱՆԱԿԱՆ</b>	
— Ալեքարանի Մոգերը եւ Հայոց Պատմութիւնը.	Նուար 17
<b>ՊԱՏՄԱԿԱՆ</b>	
— Ս. Գրկապիսով եկեղեցին Երուսաղեմի մէջ. Մկրտիչ Եպս. Ազատուանի 20	
<b>ԵՐԱՃԵՏԱԳԻՏԱԿԱՆ</b>	
— Կոմիտաս Վարդապետ, Անձը եւ Գործը.	Շ. Ռ. Գերակեան 23
<b>ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ</b>	
— Երուսաղեմի կործանումը. Հռեաները ինչո՞ւ եւ ի՞նչպէս կորսցացին իրենց անհայտութիւնը.	Վ. Մելիքեանց 29
<b>Մ. ՑԱԿՈՐԻ ՆԵՐՄԷՆ</b>	
— Ամսօրեայ լուրեր.	32

Ի մուտս նոր Տարւոյ, եւ սեմին վրայ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերը Ս. Ծննդեան եւ Աստուածայայութեան տօնին, «Մի՛մ», պաշտօնաթերթ Առաք. Աթուոյս Սրբոց Յակովեանց, իր յաղովիք բաժանորդներուն եւ ընթերցողներուն, իր բարգաւանման սատարդներուն եւ լրութեան պատուայն Ազգիս կը ներկայացնէ Ն. Ա. Սուլը Ռիվտիս Ս. Պատրիարք Հօր եւ Պատուարժան Միաբանութեան ջերմագին շնորհաւորութիւնները եւ միրավիր զգացմանց հաւաստիքը:

Նա որ աղբիրն է ամենայն բարութեանց, ջնորհէ՛ խաղաղութիւն ամենայն աշխարհի, պարգեւէ՛ բարօրութիւն եւ մխիթարութիւն համօքն Ազգիս Հայոց, եւ հաստատութիւն եւ պայծառութիւն Հայատանեաց ծկիղեցւոյ:

Աղօթինք ամէնքս որպէսզի նոր տարւոյ վարագոյրը բացուի իրեւ արշալոյս՝ այսպիսի երջանկաբեր տարիի մը:

## Ս Ի Ո Ւ

### ԲԱԺԱՆՈՐԴՎԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բոլոր երկիներու համար Մի՛մի Տարեկան բաժնեգինն է

Անդ. Շէն. 6 (Ամեր. Տաշտ. 1. 50) կամ անոր համարժէքը.

Եռամսեայ կամ վեցամսեայ բաժանորդագրութիւն չկայ:

ԲԱԺԱՆՈՐԴՎԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՆԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne ՏՅՈՆ

Patriarcat Arménien

JÉRUSALEM — Palestine

Ենորհակալութեամբ կը ծանուցանենք որ, վասն բարգաւաճման Մի՛մի, Լուսոննեն, այրի Տիկին Սարենիկ Գույաւմնեան նույրեց Երկու անզլ. ոսկի:

Ս Ի Ո Ւ Ն ՈՒԽԻՐՈՂՆԵՐ 1936-ի ՀԱՄԱՐ

Հոգ. Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետեան՝ Երուսալեմէն, Բարեղ. Արմենակ Սրկ. Ոսկերիչեանին՝ Ս. Աթոռ. — Տիկար Արշակուրիչը Դահիբէ:

Հոգ. Տ. Վահան Վրդ. Գէրգետեան՝ Երուսալեմէն, Տ. Վարդան Քհնյ. Վարդերեսեանին՝ Հայէպ. — Տ. Յակոբ Քհնյ. Քէլէմեանին՝ Հաճի-Հապիկի. — Պր. Թորոս Փառշանին՝ Պրազի:

Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Խսրայէլեան՝ Երուսալեմէն, Տ. Մաշտոց Քհնյ. Խսրայէլեանին՝ Նոր-Զուղա:

Հոգ. Տ. Սիրո Վրդ. Մանուկեան՝ Երուս-

աղէմէն, Տօքթ. Ա. Պարտիկեանին՝ Աթէնք. — Տիկար Վ. Խաչերեանին՝ Գաւրիէ. — Տիկար Յ. Զագըրեանին՝ Աղեքսանդրիս:

Բարեղ. Կաչիկ Սրկ. Մանուկեան՝ Երուսալեմէն, Տիկար Մանուկէ Համալեանին՝ Հալէպ. Տիկար Կարապետ Քացախեան՝ Երուսալեմէն, Տիկ. Նուէր Տիլսիկեանին՝ Միւլանո:

Տիկար Լեռն Քաֆէրեան՝ Թրօյէն, Ն. Ե. Արժ. Տ. Ղեւոնդ Քհնյ. Յարունակեանին՝ Թրօյ, Ն. Ե.

# ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ժ. ՏԱՐԻ — ՆԱՐ ՇՊԶԱՆ

1936 — ՅՈՒՆԻԼԻԱՐ

Թիվ 1

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱՄԱՆՈՐ ԵՒ ԾՆՈՒՆԴ

Բառակազմական իմաստէն շատ աւելի, որ առաջին և նիւթական նշանակութիւնն է այս անոնին, անոր բարոյական նշանակութիւնն է անշուշտ որ կը շահազրգաէ կրօնական զգացումը:

«Նոր Տարին, իբրև տոմարազիտական կամ բնաբանական իմացում, ո՞ք և է արժէք պիտի չունենար քրիստոնէական զիտակցութեան համար, եթէ «Նոր կեանքը» կամ «կեանքը նորոգութեան» զաղափարը չըերէք անմիջապէս իրեն հետ, — Արդէն իր խորքին մէջ ալ այդ չէ՝ միթէ բառին իսկական իմաստը: Ամանոր էապէս պէտք է նշանակէ ոչ թէ աարի նոր կամ ուրիշ միութիւն մը, հինին վրայ աւելցուած կամ անոր յաջորդած, այլ նոյն տարին ինքնին, իբրև ժամանակի մաս մը, նորոգուած իր շարժումն մէջ, ինչպէս ինքն իր վրայ դարձող անիւ մը, բնական կամ եղանակային շրջանի մը բոլորումովը:


«Նոր Տարին, նորոգուած կեանքի պատկերը կամ ազգարարութիւնն է ուրեմն, և ատոր համար նոյն իսկ գեղեցիկ և սրտազրաւ ամէնուս համար:

Նորոգուած կեանք. մարդկային գատումին համար մտերիմ բան մը կայ այս զաղափարին մէջ, վասնզի այդ երկոյթն է որ կը պարզէ բովանդակ ընութիւնն ալ՝ իր տիեզերական արտայայտութեան ամբողջ տարողութեանը մէջ, ամէն զիծի վրայ. զարնան հետ՝ բուսականութեան և առնասարակ ընդհանուր կենականութեան, արևադարձերուն հետ՝ աստեղային շրջաններուն լրման եւ վերստին սկսումին, մթնոլորտային շարժումներու կրկնութեան, ևայն, յայտնաբերութեամբ: Ու պէտք է զիտել թէ, այս ամէնուն մէջ ալ, նորոգութիւնը տեղի կ'ունենայ ներքնապէս, ներսէն դէպի գուրս աճումով և ոչ թէ գուրսէն դէպի ներս շրջափոխութեամբ. իւրաքանչիւրը՝ կատարումովը իր բնութեան համապատասխան կամ իր ներքին էւութիւնը կացուցանող օրէնքի մը: Մարը կ'աճի իր մէջէն, այսինքն իր միջուկովը նախ. տիեզերական եղելութիւնները կ'իրականանան իրենց լինելութեան պատճառը յօրինող սկզբանքներուն իրազործումովը:

Բայց նոր տարւոյ պատկերին առջեւ խորհրդածութեանց առարկան բարոյական կեանքն է և պարտի լինել անշուշտ առաւելապէս: — Արդ, փութանք ըստ թէ, ինչպէս ուրիշ շատ անզամներ՝ նոյնպէս և այս պարագային, նոյն օրէնքն է որ կը զործէ բնական և բարոյական կեանքին մէջ հաւասարաց

1934 Կահ

709-66



147-93

պէս : Ներքուստ, իր մէջէն է որ կը նորոգուի և կ'աճի մարդս բարոյապէս . Առաջարանի զգացուցած պիրատին կամ ըստ ոմանց « ի վերուստա ծնունդն իսկ, որ նորոգումին ամենէն կենդանի իրականութիւնն է, ներքին կեանքին մէջ է որ կը կատարուի : Հոգեկան կետնքն է ճշմարիտ նորոգումին վառարանը մարդկային անձին մէջ . ու նոր տարւոյ առաջին առաւօսուն, երբ նայուածքը յանկարծ իր դիմացը կամ սեղանին վրայ կը տեսնէ տարեթիւի տարազին վրայ կատարուած թուանչանյին պատիկ փոփոխութիւնը, միաբը ատո՞ր՝ բարոյական աճումին կամ նորոգութեան է որ կ'երթայ ամենէն աւելի :

Ամանո՞ր, ի՞նչ անդիմագիր հրապոյր է այն՝ զոր այդ բա՛ոք միայն ունի կարծես ամենէն ցամաք, և խորհրդառութեանց ամենէն քիչ ընդունակ հոգի-ներու վրայ անդամ : Դեռ օր մը առաջ ճնշող մտահոգութեանց ներքեւ մթնցած աչքերը, ի լուր այդ ճայնին, կը լուսաւորուին յանկարծ ներքին նշոյներէ, շողիւններէն յոյսին, որ, տրոփակ սրտին խորը անվըէպ հսկող ճրագ, բոց կ'աւնէ յանկարծ՝ իրք մօտեցուած լուցիէ մը՝ այդ անունէն միայն :

Նորոգումին մեծագոյն պայմանը հիմը թօթափելու յօժարութիւնն է . ու առաջին շարժումը՝ զոր ամանորին մտածումը կուտայ մեզի, անցեալլ մունալու միտումն է, գէթ այնչափ՝ որչափ կարելի է և կարելոր, տեղ բանալու համար նոր վիճակի մը : — Այդ վիճակը յուսալու ինքնեկ տրամադրութիւնն է : Նոր տարիին արեածազը յոյսին առաւօսն է գերազանցապէս : Ամենէն վհատ սիրան անզամ նոր յաջողութիւններու, անցեալին տխուր կողմերը մունալու պատրաստակամութիւններ կը զգայ իր մէջ . ու ասիկա՝ տեսակ մը ուրախութեամբ, որ եթէ ոչ երջանկութեան նմանող՝ այլ մարդը դէպի անոր տանող բան մը ունի իր մէջ, ոչ միայն որովհետեւ մարդիկ իրենց փափաքածն է որ կը յուսան ընդհանրապէս, այլ որովհետեւ ունեցածէն աւելի յուսացածն է որ կընայ վայելել մարդս :

Ըստուած է թէ յոյսին և երկիւզին միջև ծփանք մըն է մարդկային կեանքը . մէկէն կամ միւսէն այլամերժօրէն տարրուիլը անշուշտ բարի վախճանի մը չէ որ կը մէկ զմեզ, քանի որ մէկ պարագային՝ միամիտ ինքնախարութեան գոն կ'ինանք ի վերջոյ, և միւսին՝ կ'ադամալուծուի պարզապէս մեր մէջ ամէն ինչ որ սկիզբ մը պիտի լինէր աշխատութեան և առաքինութեանց . բայց, ինչ որ ալ ըստի, անտարակուսելի է թէ յոյսը աւելի լաւագոյն խորհուրդներ կուտայ մարդուս քան երկիւլը : « Եթոյսը, կ'ըսէ կէօթէ, փոթորկուա գիշերին մէջէն նշմարուած արշալոյն է » . « Աննիկա, կ'ըսէ ուրիշ մը, զաղափարին յալթական զնացքն է յաւիտենականութեան ճամբուն վրայու : Կը պատմուի թէ Մ'եճն Աղեքսանդր, արշաւանքի մէկնելէ առաջ, իր ամբողջ ունեցածը միշտ կը բաշխէր իր բարեկամներուն . ու երբ կը հարցնէին իրեն թէ իրեն համար ի՞նչ պիտի պահէր, « Եթոյս », կը պատասխանէր գիշացազնը : Ամէն անոնք որ, իրենց խելքին ու ձեռներէցութեան ապաւինած, իիդափ քաջութեամբ կը խոյանան գէպի իրենց առջև բացուած ասպարէզը, կրնան պատառ մը հաց չոնենալ իրենց պայտուակին մէջ . բայց եթէ պարպուած չէ իրենց սիրաը յոյսէն, յաջողութիւնն է որ կը ժպտի իրենց : « Եթ զուր իմ վրաս կը ճնշեն բանափին պատերը, յոյսին թեկրն ունիմ եսա, կը զոչէր Ա. Շէնիէ . ու կը հաւատար պատութեան :

Աւելի ճիշդ պիտի լինէր ըսել . վասնզի կը հաւատար աղատութեան . Յոյզը ծնունդն է հաւատաքին . Զի կրնար յուսալ նա , որուն հոգիին խորը ցամ . քած է հաւատաքին ակը : Արքան ճշմարիտ է առաքեալին խօսքը , «Յուսացուած բաներուն հաստատութիւնն է հաւատքը» . որ է ըսել . Յոյզը հաւատքով միայն կրնայ լինել հաստատուն : Կրնայ յոյս ունենալ նա միայն որ հաւատքն ունի արդարութեան , ճշմարտութեան , ազատութեան և սիրոյ իտէալին . ուրիշ քառով , չեն յուսահաստիր անսնք միտայն , որոնք կը հաւատան Աստուծոյ : Յուսակ կարենալը՝ իր մէջ ապրելու և սիրելու հնարաւորութիւն և կամք ստեղծել կարենալն է . չեն վախնար խոժող ապազայէն անսնք որ հաւատքի իւղով լեցուած յոյսին լապտերն ունին իրենց ձեռքը : Ու Ամանորը , Յոյին տօնը , ատա՞ր համար է որ ծօնն է նաև կեանքին , կեանքի նորագութեան պայծառ ըմբռնումննն :

Կ'ըսենք այսպէս . որովհետեւ անպուղ կեանքը հաւատար է մեռելութեան , ու , չինելու համար այդպէս՝ անհրաժեշտ է նորող ոյժերու ներարկումը կեանքին ներս , նոր յոյսերով , նոր ներջնումներով , միշտ աւելի բարձր եւ . ազնուագոյն ըմբռնումներով : Իսկ այդ ամէնը , այսինքն կեանքին նորողութիւնը իր բարյականին մէջ ստուգապէս իրագործած կ'ըլլայ մարդ , երբ իր զոյտութեան տմէնէն նշանակալից հանգրուաններուն առջև կանգ առած՝ կարենայ խորհի թէ ի՞նչ նոր ողի պիտի կարող ըլլայ հորդկարելու . ինքզինքին , աւելի աշխոյժով և աւելի մեծ արդիւնքներով կատարելու համար իր կոչումին իրեն մատնանշած պարտականութիւնները , ու եթէ լրջօրէն ճիզ ընէ մանաւանդ մըտածելու նոր պարտականութեանց վրայ , որոնց կարենայ լծուիլ , աւելի լեցունկ գործունէութեան մը վերածելու համար իր կեանքը :

Նոր ապրւոյ առաւտօղ ամենէն պատեն պան է այդ կարգի թելադրութիւններով ոգենորելու համար սիրտը . Ա՛րքան աւելի անընդունակ լինի մէկը՝ այդպիսի ոգենորութեան մը , այնքան նուազ կ'արժէ ան իրը մարդ : «Պարտականութեան զաղափարը , կ'ըսէ թէն , բարի եւ զեղեցիկ նպատակի մը համար անձին կողմէ անձին վրայ եղած ստիպումին զաղափարն չ» : Պարտականութեան զիտակցութիւնն է որ կը շինէ պատուազգածութիւնը , ամենէն բարացուցական զիւր մարդկային արժանաւորութեան : Ա՛վ որ չունի պարտականութեան զգացում , չի կրնար վիսանալ թէ ի՞նչ է իրաւունքը . զի այս վերջինէն չէ որ կը ծնի առաջինը , այլ ան է որ ծնունդ կուտայ ասոր : Ու ոչ այնքան իր իրաւունքին տէր դառնալով է որ մարդ կը ստանայ երջանկութիւն , որքան կատարելով իր պարտականութիւնը : Երկուքն ալ նոյնն են անշուշա էապէս . երկուքն ալ , պարտականութիւնն ու իրաւունքը , պէտքէն կը ծնին մեր մէջ . ու իրենց միջն եղած տարբերութիւնը յաճախ սա է որ՝ այլոց նկատմակը զգացուածը իրաւունք կը կոչուի . մինչ անձին մասին զգացուածը պարտականութիւն կը ճանցուի . միայն թէ պարտականութիւնը բարյական տեսակէտով շատ աւելի տիրական բնոյթ ունի քան թէ իրաւունքը . զի ես պէտք չէ որ ուրիշին վրայ ունեցած իմ իրաւունքն զգամ այնքան հրամայական կերպով , որքան անիկա՝ ինծի հանդէպ ունեցած իր պարտականութիւնը . ուրիշ բացատրութեամբ՝ իմ իրաւունքս ուրիշին պարտականութիւնէն պէտք է մակարերուի , քան թէ անոր պարտականութիւնը . իմ իրաւունքէս :

Պարտականութիւնն է կեանքին, ազատ կեանքին, զիտակցութեան առանցքը։ Անո՞ր համար է որ Ռուսօ կ'ըսէր «Մէկի բան մը, միակ զիտութիւն մը կայ, զոր պէտք է սորվեցնել պղտիկներուն։ պարտականութեան զիտութիւնը»։ Պարտականութիւնն է միակ կազզը, որով իրարու հետ յարաբերութեան մէջ կ'ապրին մարդկութեան զանազան մասերը։ Ընկերային կեանքը՝ իրարու նկատմամբ եղած պարտականութեանց փոխադարձուն է միայն։ Արակսզի չը խանգարուի կեանքին ներքաշնակութիւնը, պէտք է որ բոլոր մարդկի հաւատան պարտականութեան ու գիտանան թէ մարդկային բոլոր պարտականութիւնները կ'ամփոփուն ամենէն աւելի արդարութեան և սիրոյ մէջ։ Այս երկու առաքինութիւնները հակառակ չեն բնաւ իրարու, եթէ մտածենք թէ արդարութիւնը չի կրնար անպատճառ նոյնանալ միմիայն օրէնքին հետ, ոչ միայն որովհետ փոփոխական է ան ժողովուրդէ ժողովուրդ և դարձ դար, այլ նաև որովհետ զիաւորաբար արդիւնք է յեղեղուկ փորձառութեանց և յաճախ թիւր ըմբռնում։ Ներու, մինչ սէրը, լինելով աստուածային այն ներչնչութիւնը որ միայն կրնայ ուղել բնութեան ծնած անհարժութիւնները եւ մարդկօրէն նկատումներէն պատճառուած անհրաւութիւնները, գերազանց արդարութիւնն է ինքնին։ Պէտք է խօսիլ միայն ճշմարտութիւնը. պէտք է զործել միշտ բարին. որպէսզի ամէն պարագայի մէջ շանանար լինինք կատարելու մեր պարտականութիւնը. վասն զի հոգեկան նոյն բերումն է որ միաքը կը տանի ճշմարտութեան ու խիղճը պարտականութեան։

Հին ատեն, ամէն ամսամուտ (կաղանդ = ձայն ՏԱԼ կամ աղբարսրել), մասնաւորաբար Յունուարինը, պարտականութեանց յուշածումի օրն էր։ Քուրմը այդ օրը կը ծանուցանէր պաշտամունքի օրերը, որպէսզի մարդիկ ըստ այնմ պարտաստուէին իրենց կրօնական պարտականութիւններուն։ Այդ սովորութիւնը, թէ բոլորովին նեթանսական, բայց չտարամերժուեցաւ Քրիստոնէութենէն։ Հոգմէտական Եկեղեցւոյ մէջ երբեմն օրինական պարտականութիւնն էր որ կյերները ամէն ամսոյ սկիզբը եպիսկոպոսին հրաւէրով կամ արտօնութեամբ հաւաքուէին, իրենց քննութեան յանձնուած աստուածաբանական խնդրոց մասին խորհրդակցելու համար։ Նոյնպէս, Թ. գարուն, Ֆրանսայի և Գերմանիոյ մէջ կար Կաղաներաց Ընկերութիւն կոչուած միարանութիւն մը, որուն անդամները ամէն ամսոյ սկիզբը կը գումարուէին, այդ ամսուան ընթացքին իրենց կատարելիք բարեպաշտական հրահանգութեանց վերաբերմամբ տնօրինութիւնները ընելու համար։

Թէ ամանորը, կամ, նուազագրին ձեռվ մը՝ ամսամուտը նոյն իսկ, կանուխ և յետոյ, մարդոց իրենց պարտականութիւնները յիշեցնելու, այսինքն հոգեոր և բարոյական նորոգումի պատեհութիւն մը եղած է ընդհանրապէս, կը հաստատուի ուրեմն պատմական յիշառակներով։ — Իրաւունք չենք զար անշուշտ մեզի, հարցին վրայ այդ տեսակէտով նայելով, խորհիլ թէ այսպիսի առնչութիւն մը կրնայ հաստատուիլ Ամանորին և Փրկչի Ս. Ծնունդի տօնին սերտ մերձակցութեան մէջ։ Ծնունդի և Աստուածայայտնութեան մասին ծիսագիտական ուսումնասիրութեամբ մը, ասկեց առաջ, այս թերթին մէջ պարզած ենք արդէն մեր հայեացքը այդ առթիւ։ Բայց, ոչ ոք, կը կարծենք պիտի կարենար արդիւլ զմերդ այդ երկու օրերուն, կեանքի տօնին և Քրիստոսի ծննդեան տօ-

նին — թէ իսկ պատահական — այդ մօտաւորութեանը մէջ տեսնելէ թելադրական խորհուրդ մը:

Ամանորէն, այսինքն կեանքի տօնէն, անմիջապէս յետոյ հանդիպած առաջին տօնը, որ Աստուածորդուոյն ծննդեան յիշատակին փառաբանութեան է նուրիուած, կրնանք նկատել կոչ մը կամ ազդարարութիւն մը, մեզի ուղղուած, հասկնալու համար թէ մարդիկ ի՞նչ կերպով, ի՞նչպիսի ներշնչումներով եւ ի՞նչ պարտականութեանց կատարումով պիտի կարենան արդէքաւորել իրենց կեանքը: — Երդարեն, Քրիստոսի ծնունդը, այսինքն Ընոր աստուածային լրութեան մարմատորեալ և մարդացեալ յայնութիւնը մեր մէջ, իսքն իսկ, իբրև պատմական եղելութիւն և իբրև կրօնական «խորհուրդ մեծ եւ սքանչելի», հրաշալիօրէն կը ցուցնէ զայն մեզի: Անոր Ծնունդը՝ մեր վերածնութիւնն է մեր հոգեկան կեանքին իսկութեանը մէջ: Աստուածոյ մտածումովը, զիստուած մեր մէջ զգալու, մեր ըմբռնումը անոր ներդորութեամբը սրբելու ջանքն է որ պիտի լուսաւորէ կեանքին խորհուրդը և մեզի հասկնէ անոր արդէքը:

Առանց կրօնքին ուղիղ ազգեցութեանը, կեանքը ուրիշ բան պիտի չինէր ստուգիւ, եթէ ոչ անհիտէալ և խօսական դեգերանք մը խառնակ արանեաներու երկանքին, անծանօթ՝ այն ճամբաներուն, որոնցմէ միայն մարդ կրնայ հասկի բարձրագոյն զագաթներ:

\* \* \*

## ՀԱԽԱՑՎԻ ԵՒ ՄՑԱՆՉՈՒՄԻ ՑՈՒՎԵՐ

### ՔՐԻՍՏՈՆԵԻՆ ՈՒՂԻԴ, ՃԱՆԱՊԱՐՀԸ

Լուսը կը ծագի արդարին համբռն վրայ, ու անդադար կը մեծնայ՝ մինչեւ որ տիւը իր կատարելութեան մէջ ըլլայ: Առանց յանդինութեան, առանց յամառութեան, ընդհակառակին խոնարհութեամբ և ախնածութեամբ՝ քրիստոնեան յառաջ կ'ընթանայ ամեւր քալուածքով մը եւ անշեղ դիմի մը վայէին, առանց ըստ մէկ կամ միւս փող հակիւու զնայ յաճախ անորոշ մնալ երրեմն այս երբեմն այն բանին՝ բայց ոչ մնաւ, երկար ատեն, պարտականութեան մտանի: Իր ճամբան գդուարին է իներես և ցից, բայց ուղիղ: Դեպի յաւիտենութիւն իր ճամբռն վրայ, աւելի կը սիրէ վերք սասնալ բայց մոլորի: Զի մտահոգութեամբ երբեք թէ կրնայ վիրաւոր ու արիւնալուայ հասնի, երբեք է որ հասնի Ու իր վայլերէն իւրաքանչիւրա, նախորդին գիծին վրայ շարունակուած միւտ, զինքը միւտ աւելի կը մտացնէ նպասակիցիւն:

### ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԲԱՆԱՍՏԵՂՄ ՍԼ

Աներկեանորէն, բանաստեղծ մարդուն լաւագոյնն է միշտ բանաստեղծը, պահ մը և բոլորին հայեցողական ուրարտի մը մէջ, տեսակ մը վերածնած մարդ է, անոր պատկերն է գոնե: ու ճամբան նոր մարդը, Աստուածոյ հոգիին շռնչովը երկրորդ անդամ ստեղծուած մարդը, ինքն ալ կրնայ պատկերը ըլլայ բանաստեղծին, վասնը միւն ալ, ինչպէս բանաստեղծը մարդն է իրապէս հասած բարձրութեանը գուռ գաղափարին, բայց գաղափարի մը՝ որ իր կարգին իրականութիւն մը, իրազաւթիւն մը կը գտնայ, գաղափարի մը՝ որ կեանք մը յառաջ կը բերէ, և որ կը վերացնէն մարդը: Պահմ, պաշտելի բանաստեղծութիւնն է ձևարիտ ստեղծագործութիւն, բանաստեղծութիւն բառին նշարիտ իմաստին համեմատ, բայց ստեղծագործում ամրող մարդու մը, որ միանգամյան մտածում սէր և գործունէութիւն է, ու մարդու մը, որ կը մտածէ, կը սիրէ եւ կը գործէ՝ բայց կոտուծոյ:

Ա. Վ.

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

### Ի ԾՆՈՒՆԴ ՓՐԿՉԻՆ

#### ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Յ Ե Ս Ւ Լ Ա.

ՀՐԵՇԱԿ

Երկնակառոյց կամարներէն լուսավառ,  
 Թեթեւ թեւովը զեփիւոխն իշած գար,  
 Զեզ կը բերեմ լուրը անճառ բարութեան։  
 Ահա լոսի կ'փոխուի խաւարը դաժան։  
 Ահա կ'ծաղի այդն ըղձանի սուրբ տիւխն,  
 Աւ շափդներն աստեղաննեմ կը բացուին։  
 Ո՞վ մահացուք, խաղաղութիւն ձեզ յաւէտ.  
 Ալ ծեր պարտին տրրուած է ծեզ մուրհակն ետ.  
 Զի արքայից արքան ծրնաւ ծեզ այսօր.  
 Մարմացած Բանն, անժամանակ Որդին Հօր։

Առնելով լուրը այս բարի,

Տիեզերքն ամբողջ պիտի բերկրի.

Բայց ամենէն աւելի դուք, ո՞վ մարդիկ,  
 Որ աշխարհի ասնձը ծեր ծեռքը ունիք,  
 Որ երկրի վրայ դէմովլ անո՞ր կը նմանիք։  
 Զեր իրաւուքն են խինոն այլ եւս ու խրախոյ։  
 Զի ամէնուն արդար բաժինն է ա'լ յոյս։  
 Պիտի զօյէ խաղաղութիւնն իրարու։  
 Գանն ու գերին, ցարդ իրամէ միշտ հեռու։  
 Զաւակներով պիտի լնցուին արբունի  
 Առագաստները։ Նա որ ա'յնքան ունի  
 Զեզի համար սէր եւ գորով անձնդիր՝

Ի՞նչպէս կըրնար ծեզ զը շնորհել իր բարիքներն անխըստիր.

Վրտանզներէ ալ ազատ՝

Պիտի պանդուխտն անցնի կըտրէ լեռներ շատ.

Մըրբիկներէ ապահով՝

Նաւ ու նաւորդ պիտի անցնին գետեր եւ ծով.

Աստղերը հաշտ պիտի ըլլան ա'լ ծեզի հետ

Ու պիտի ծեր կեանքը դառնայ երջանկաւէտ.

Անմեղութիւնը պիտի գայ

Ու ըննակի երկրի վըրայ։

Յ Ե Ս Ւ Լ Ա.

ԱԷՐ, ՀԱՒԱՏՔ, ՅՈՅՍ

ՍԷՐ

Այն ցանկալի օրը, ուրեմն, հասաւ արդ,  
 Քաղցրիկ քոյլեր, ցանկալի օրն այն զըւարթ,  
 Զոր ծեզ կանուխ գուշակեցին երգերն այն

Յորդանանու կարապներուն նուիրական:  
Ինչպէս յայտնեց ծեզ աւետիսն հրեշտակին,  
Ինչ որ կըրցած է հաւատալ ծենէ մին,  
Ինչ որ եղած է արքէն յոյզը միւսին,  
Իմ միջոցաւա ահա կ'առնու արդ մարմին.

Մըսուրբին մէջ կուլայ ցուրէն զոփալով ինծ համար ան,  
Ան որ կուտայ եղանակաց եւ աստղերուն միշտ հրաման.  
Յաւերժական արեւազող իր գանդորէն իջած վար,  
Կ'ենթարկուի արկածներուն դըմնեայ օդին՝ ինծ համար:

## ՀԱՒՍՔ

Ոչ ոք քան զիս կըրնայ ըլլալ բնաւ զըւարթ.  
Ե'ս էի որ, թէեւ գաղտուկ, մինչեւ ցարդ,  
Մեծարիցի միշտ՝ մըթին  
Գաղտնիքը մեծ խորհուրդին:  
Հաւատացի, չը տեսայ.  
Ա՛լ ըստուեր չէ. լոյս է սա.  
Խմանալին ցարդ մըտաց  
Ա՛լ կը տեսնեմ աչքով բաց.  
Բայց երջանիկ եմ, երջանիկ եմ եւ ես.  
Երջանկագոյն, նոյն իսկ, այո՛, քան ըզքեզ:

## ՅՈՅՍ

Ես, ճրշմարիտ արեգական նորածագ  
Գէթ հեռուէն տեսնելով այզը յըստակ,  
Կ'ըսպասէի անոր ծագման, որ հիմա  
Եկած՝ հասած է ահա.  
Ա՛խ, ցընծութիւն քեզ, հոգի իմ, ասկէ վերջ  
Ոչ չէ մէկ բարի իրձ լը մընայ պիտի տսերջ.  
Ամէն ազնիւ երազ պիտի անխափան  
Յանգի ըստոյգ եւ իրական կատարման:

## ՀԱՒՍՔ

Թէպէտեւ կոյր էի ես,  
Բայց երջանիկ այս գէպն աչքիս լէմ յանդիման էր կարծես.  
Ես յուսացուած բաներուն հաստատութիւնն եմ անճառ.  
Ու ծածկրւած խորքերու յայտնագործումը պայծառ.  
Երկրի ծոցին մէջ թաղուած սերմը փոքրիկ  
Չի ցուցնմբ երբեք տերեւ ու ծաղիկ.  
Սակայն իր մէջ ունի ան՝ նուրբ մաշկին տակ  
Տերեւը, բոյսն ու ծաղիկը բովանդակ:

## ՍԷՐ

Ազնուական է պայքարն այն բանավէճ՝  
Թէ ամէնէն աւելի շատ ո՞ւմ ծեր մէջ  
Պէտք է լինի խընդառիթ՝ օքը ծնընդիւն  
Բանին, օքը գերեղարձին մարդկութեան:

## ՅՈՅՍ

Հասարակաց խընդութեան մէջ ինծ է անկ

Մեծագոյն մասը հըրժուանքին. զի ե'ս ցանդ  
եղաւ բոլոր մարդոց ընկերն անբաժան,  
երենց կեանքի արկածներուն մէջ դաժան.  
Տապանին մէջ նոյի հետ ևս էի որ  
Կուրծք տըլի միշտ մըրբիկներու ահաւոր:

Երբ ամնպոտաները թօնվնկէց պայթեցան  
Ու տարափները տեղացին դրըդածայն,  
Ես էի որ իր բնտանեացն ահարիկ  
Ներշընչեցի սփոփ առաւել քան երթիք.  
Ինձմով, ի ճուռմըն, նահապիտն Աբրահամ  
Կըրցաւ սուրը բըռնել աջում հայրախնամ.  
Ու անտղոտունց, ոչ մէկ կրնմին իր դէմքին,  
Զոհին սեղանն հանել միակ իր որդին:  
Մեծ ազգամէնը, եգիպտական աւանորդ,  
Աստուածային պատգամներուն սուրը միջնորդ,  
Ինձմով դիմեց. ու բըռնաւորն ոխերիմ  
Խարդաւեռով պատրակներով մըտերիմ,  
Ճեղքեց ալքին երիտրական ջուրերուն,  
Ու տարա հօտն անթաց ոտքով շատ հեռուն:  
Իմ ջնորհիւ է որ մըշակը չ'զգար  
Ազդեցութիւնն ամրան տօթին վսասակար.  
Կը բըրտնի, բայց ոչ իր գործը, ո'չ բըրտինքն  
Զին նեղեր, չեն մըտահոգեր երթեք զինքն:  
Իմ ջնորհիւս է որ բանալն մէջ տըխուր,  
Հէք յանցաւորը կը սփոփուի մըտադիւր.  
Կը մոռնայ վիշտը սրբտին  
Ու շըղթայից շառալին.

Մէջէն նուագներ լըսել երեսմըն կը կարծէ իր հոգին

### Ս Է Ր

Մեծ են, այո՛, քու խընդութեանդ պատճառներն,  
Զի նըշմարտուած կը տեսնես այլ եւս ըստուերն,  
Եւ մեզի յուշ Կ'ածես արդինքը անոր:  
Զի խորհուրդի պատկեր մ'է այն տապանն՝ որ  
Հաւաքավայրն եղաւ բոլոր սուրը ոգւոց  
Զորքս Կ'այրէր մէկ հաւատքի միակ բոց.  
Ու ծերունի նահապիտին հրամայած  
Զոհ՛ տիպն էր անոր որով Հայրն Աստուած  
Կ'ուզէ այսօր մեզ գրիկե մելքի կեանքէն դառնահեծ.  
Իսկ ընտրեալ բանակին Կարմիր Ծովին անցը մեծ,  
Ու խորտակուիլը շըղթայից բովանդակ  
է նըշմարիս ազատութեան նըշանակ,  
Զոր կը ջնորհէ մահացուաց  
Աստուածորդին մարմնացած:  
Երկնից արքան միշտ յայտնի չի բարբառիր,  
Ինչպէս երեսմն ամպին մէջէն շնորհածիր՝  
Որոտնդոստ փայլակներով ցոլարձակ.  
Տիեզերքն անոր կամքին է խօսքն համարձակ.  
Կը խօսին այդ գործերը, պէտք է որ մարդ  
Միտ դընէ միշտ անոնց հոգւով լուրջ ու զուարթ:

## ՀԱՒՍՏՔ

Ինչ որ անոր բերկանքին իբրեւ պատճառ կուտաս ցոյց ,  
իմինիս եւըս նոյնքան պէտք է նկատուի ապացոյց :  
Ամէն բարեաց՝ որոնց յոյսն ունի՝ ես ինքս եմ պատճառ .  
Ե՞ս ժողովեցի, ե՞ս, աւելոր նահապեսի խօսքն ու բառ ,  
Որոնցմով ան գուշակից ծագումը այս սուրբ օրուան :  
Գանձեցի զայսին՝ յոյսին մէջ . ինձմէ՛ ուսաւ ամէն բան .  
Առանց ինձի, ան ոչինչ իմանալու չէ ըստել .  
Ո՞վ որ առանց ինձ ժբարդի բնութեան գաղտնիքը քըննել ,  
Խօլական բիլս մոլորութեանց մէջ կ'իյնայ ,  
Ճիշտ՝ երի ինքզինքը շաս ներհուն կ'ըզգայ նա :  
Ոմանք մեկնել կը ծրագին ո'ւսկից է յոյսն աստիքուն ,  
Եւ կամ թէ ո՞վ կը վառէ վարսամն՝ երկնից խորն , հեռուն .  
Այդ ամէնն են բարբանջանք . անոնց բնաւ մի՛ հաւտար դուն .  
Առանց վտանգի չի կընար վերթեւել միտքը մարդուն ,  
Եթէ ինձմով չառնու թոփէ  
Եթէ ինձի հետ զիսութեան ալբերակէն լըմպէ զինջ :

## Ս Է Ր

Զուգահանգէտ իրարու՝ տեսակէտով պարծանքի ,  
Երկութիւ ալ սիրտն անշուշտ նոյն բերկանքին կը յանգի .  
Հաւատքն Եոյսին ոյժն է անկսով .  
Եոյն՝ Հաւատքին սնունդն ու կորով ,  
Ինլավչս վրասկն ու մայրի  
Կուտան միմեանց , մէկը՝ հիւթ , միւսն հովանի ,  
Երկութէդ ո'րն ալ յաղթական թէ լինի ,  
Իւրաքանչիւրդ միմեանց յաղթող էք աննիգ .  
Չուր տեղ ուրեմն իրարու հետ մի՛ վեճիք :

## ՀԱՒՍՏՔ

Այո՛, այո՛, ինձ համար շատ աւելի  
Ուրախութիւնն հաւասար՝ է սիրելի :

## Ց Ո Յ Ս

Այո՛, այո՛, չէ խնդութիւնն հընար ինձ ,  
Եթէ իմ քոյրըս չէ ինձի խընդակից :

## ՀԱՒՍՏՔ

Եթէ ուրախ պէտք է լինիմ .

## Ց Ո Յ Ս

Եթէ հըրմուանքն է բաժինն իմ ,

## Ի Մ Ա Ս Ի Ն

Այդ քու շնորհիւդ է ահա ,  
Աստուածային պէր անմահ :

## ՀԱՒՍՏՔ

Երկրպագենք ի միասին  
Արեգական նորածին .

**Որ ծայրէ ծայր՝ աշխարհի  
Կը ճաճանչէ սէր բարի :**

Ս Է Ր

**Կողբայ ոսղին ամէնուռն .**

Հ Ա Խ Ա Տ Ք

**Երկիրն ամբողջ խաղաղութեամբ կը բերկրի**

Ս Է Ր

**Այժմէն ի բաց կ'երթան վիշտերը երկրի .**

Հ Ա Խ Ա Տ Ք

**Արհաւիրքը կ'անհնտի :**

Ց Ե Ս Խ Ա Տ Ք .

**Ն Ո Յ Ն Ք**

Ս Է Ր

**Այս հրաշքէն ի՞նչ բարիքներ  
Մարդը պիտի չըսպասէր :**

Հ Ա Խ Ա Տ Ք

**Ամէն ինչ որ խոստացուեցան  
Տակաւ կուզան երեւան .**

Ց Ե Ս Ս

**Տարիին չորս եղանակներն ա'լ չունին  
Իրենց համար զատ զրջաններ առանձին .  
Կը խըլէ տիւն ժամերէն շատը ցայգին :**

Հ Ա Խ Ա Տ Ք

**Ռազմիկներուն մէջ՝ զէնքի պիտի ալ հուրը վիզի .  
Ու նախանձէն ծնունդ առաջ հեռը հետզննուէ զիջի :  
Պիտի փակուի ինքն իր վրայ մեհեանին դուռն Յանսուի .  
Խաղաղութեան ծայնը երբ մարդոց սիրտին հետ խօսի :  
Սազաւարտներ եւ զրաներ, զարդուվիշուր ընկեցիկ,  
Արիւնոտ սուրն ու զարյն, մահուա՞ն կրամբն գործիք,  
Դարբինին սուրը սալին վրայ պիտի դառնան կեանքի երկ,  
Որ ժիր ծեռքով մըշակին բանան ակօս կիսահերկ .  
Անտառին մէջ եւ արտին, իրիկուան դէմ ու առտուն,  
Եթէ պահիկ մը հովիւն հանգչի, անոր անուշ քուն  
Պիտի ըընաւ չը խոռվի պատերազմի ժըխորէն .  
Մայրը, վտանգէն անկասկած, ոչ թէ վախէն՝ այլ սէրէն  
Միայն պիտի իր սըրտին  
Վըրայ սեղմէ իր որդին .**

Ց Ե Ս Ս

**Ահա ըստոյդ դարն ոսկի, ոչ անիկա՝ զոր դեռ այլ  
Առասպելաց հետ հին Յոյն յօդեց միտքով մը մըռայլ,  
Որովք մարդերը հելլէն լ'օրիորդները սովոր**

Եին միմեանց հետ այնպէս շաղակրատել ամէն օր ,  
 Ու փոխելով մերթ դէպերն ու մերթ դէմքերը մարդոց  
 Ցնորական խոհերու յօրինեցին հիւսք մը հոծ :  
 Քերթողք յետոյ գիրքերու մէջ հաւքցին ամէնն այդ .  
 Բայց կուրութիւնն ապազայ սերունդներուն բացայայտ  
 Կերպով չկրցաւ նախահարց առասպելները հերքել ,  
 Ու սուտն ու պիղծ՝ զերդ խորհուրդ՝ մեծարուեցան անարգել :

Այդ խարուսիկ ըստուերներն ու երազները անհետ

Պիտի լինին ա'լ յաւէտ :

Ո'գ սիրելի տիւ , քու շողերդ երջանկութիւն կը ծագեն .  
 Ոչ թէ որովհնետեւ բյուսերն քեզմով ընձիւղ Կ'արձակեն ,  
 Ոչ թէ որովհնետեւ ծառերը կը թօթուեն սառն ի բաց ,  
 Այլ վասնզի խաղաղութիւն դուն կը բերես մահացուաց .  
 Ու հոգիներն կը մերկանան խարկանցին քոդը խաւար ,  
 Եւ երկներն իրենց առջեւ՝ կը բացուի լայն նախապարհ :

### Ս Է Բ

Դեռ գործը մեծ չէ աւարտած , տակաւին  
 Զո՞րը անպարտ պէտք է տանիմ սեղանին :  
 Ե'ս մարդացած աստուածորդւոյն շրթիներուն՝  
 Քաղցրացոցի դառն ըմպելիքը լեւոյն .

Սուրբ սեղանին վըրայ ինձնով պիտի ինձնն ի ճաշակ՝  
 Անմահական մարմինն հացն ու բաժակ .

Անծախելի կերպուր .

Եւ կըթուսած քայլերուն ոյժ ու կազդոյր .

Ուզոյներուն՝ ֆորկութիւն ,

Եւ դեխեկոս սրբադին՝ նեցուկ հաստատուն :

Ա՛հ , որչափ քաղցր է զերի հոգւոյն դարձին լինել զոհ .

Ու փոխանակ տիրելու , ծառայ լինել սիրտով գոհ :

Ասոնք ամէնքն անբաւ սիրոյ են նըշան ,

Սակայն ըքնաղն է ամենէն ինքնին ան՝

Որ այս կերպով մինչ կը շնորհուի քաւութիւն ,

Քան շնորհընկալլ՝ կը բնրկրի շնորհատուն :

### Հ Ա Խ Ա Տ Տ Ք

Իմ օրէնքիս քաղցրը լուծին ներքեւ արդ  
 Ահա կուզան ամէն կողմէ հոգւով զուարթ ,  
 Ամէնքը , խուժն ու դուժն՝ ազգերն մեղապարտ ,  
 Ոյց հայրենիքը անծանօթ էր մեզ ցարդ .  
 Պիտի ամէնքն ինձ հետ գան , դէպի ամբիծ լոյսն անշէջ ,  
 Պատզամաւոր սուրբ , ամէն մին , կըրելով ինքն իր մէջ ,  
 Բանին շնորհաց ձիրն՝ ըմպած հոգիաբուխ աղբիւրէն .  
 Ու խօսելով անծանօթ մեզի բարբարը իրեն :

Եւ անոնց մէջ պիտի պարզեմ յալթութեան

Երկինքն ի վեր բարձրացող սուրբ մի նըշան .

Ու պիտի այսպէս ըզգեստնեմ չարաչար

Գոռոզներուն ժանա՝ ժըպինութիւնն անդադար :

### Ց Ո Յ Ս

Իսկ ես ալ նոյն եռանդով պիտի հրահրեմ հոգիներն  
 Որ վրկաներ բիւր՝ արեամբ յայտնեն քեզի իրենց սէրն :

## ՀԱԿԱՏՔ

Ոչ թէ միայն քաց պիրտերն պիտի կրուուին ինձ համար ,  
Այլ երկշուներն ալ ինձմով արիացած՝ անդադար  
Պիտի կանզնին խրախուսող՝ քակերու էն անըզգոյշ ,  
Սպառնալիքին դէմ անեղ բըռնաւորաց խուժադուժ՝  
Պիտի չվախնայ խիզախսել ծավահասակ կոյսն ամբիծ ,  
Նա տանջանքները անգութ կը քամահէ անկրսիկ .  
Սա՝ շրղթաներն , բոցն , ուրիշ մը՝ գազանաց վըրկանիկ  
Կատաղութիւնն ու ժանիք :

## ՍԷՐ

Ան որ ծընաւ արքայից արքայ՝ քիչ վերջը նորէն  
Պիտի դառնայ վեր , երկինքը , զօրքերու հետ հրեղէն .  
Նրատի իր Հօր աջակողմն , ու կամարներն երկնային  
Պիտի մընան ընդ միշտ բաց . ա'լ պիտի բնաւ ըը փակուին .  
Անտոց փականքն իրենց քով պիտի պահեն ծըլսորսներն ,  
Որոնք ընտրեց երկնից տէրն :

Ու նաւերնին , առջի պէս , ո'չ թէ լընչին որսերու  
Համար , փոքրիկ ծովերու սահմանին մէջ , այլ հեռու  
Պիտի բըշեն շարունակ զանոնք դէպի կողմեր կոյս ,  
Ծագէ ի ծագ , դէպ հարաւ՝ դէպի հիւսիս տանել լոյս .  
Պիտի տեսնն մարդկի թէ ինչպէս նաւերն ապահով :  
Կ'առագաստեն ալեաց վրայ , մըրքիկներուն յաղթեռով :

Ջնչին փայտին պիտի նոգն ի'մ պարուքն ըլլայ .

Ալեկոծուած ծովուն վրայ :

Յո՛յսը պիտի բանայ թեւերը նաւին ,  
Ճոխացներով առատ՝ աւարն հաւատքին ,  
Ու թրուանքին անոր՝ թափ ,  
Ու փազբին՝ տայ պիտի շոտապ :

## ՀԱԿԱՏՔ

Գիտեմ թէ միշտ նաւերուն նաւապետներն առաջին  
Կը փափարին որ իրենց վարած դեկերն փոխանցուին  
Իրենցմէ վերջ , դարէ դար ,  
Տեսուչներու իմաստուն , հաւատարիմ եւ ճարտար .

## ՑՈՅՑՈ

Ահա կ'անցնին առջեւէն աչքիմ՝ շարքերը երկայն  
Թագորներու սըրբազան .  
Որոնք իրենց գործերով նըմանողներ միշտ եղան  
Նախնիքներու նուիրական :

## ՍԷՐ

Երբ ընտրութեան ծագի հարկ , գործ արդարեւ դըժուարին ,  
Երկինքի կամքը վերին  
Մարդոց կ'ընէ մասնանիշ այնպիսի անձ մը տիպար ,  
Այնպիսի դէմք մը , որո՞ւն կ'ուղղէ իր աչքը աշխարհ .  
Որ , զոհերով ժամանակն իր բովանդակ ,  
Տէրունական տաճարին տուրբ յարկին տակ ,  
Մերթ աշխատի քըսոնաթոր՝  
Բարձրացնելով հոն սեղաններ նորանոր ,

Մերթ լրւանայ աւազանին սուրբ ջուրով  
Մեղքին կնղտերը յոլով .  
Երբեմն ազո՞յն հոգւոյն մէջ  
Լոյսին դրոշմէ կնիքն անշցշ .  
Հանապազօք կատարէ աստուածային պաշտամունք,  
Եւ իր աղօթքն ելլէ երկինքն ինսակս խունկ,  
Որուն վըրայ զարմանան մարդիկ ծագէ ծագ երկի,  
Որուն յոյսովը միայն վշտակրած միրտը բերկի .  
Որուն անունը ազգէ յանցաւորաց խոր սարսափ,  
Ու արքայից՝ պատկառանք բարձր ու անչափ :

## ՀԱԿԱՏՔ

Այդպիսին առնթեր  
Պէտք է լինինք միշտ զօրավիզ եւ ընկեր .

## ՑՈՅՑ

Ես լուցանեմ պիտի անոր վեհ հոգին  
Սուրբ իղձերով երկնալին .

## ՀԱԿԱՏՔ

Իսկ ես իմ լոյսը պայծառ  
Իր մըտքին մէջ պիտի ծագեմ շողավառ .

## ՍԷՐ

Ես ալ անոր աստուածային խորհըրդոց  
Պիտի լինիմ առաջնորդող անմահ բոց :

## ՑՈՅՑ

Ինչպէս գետն՝ աղբիւրէն ,

## ՀԱԿԱՏՔ

Կամ աւազը՝ ժովէն ,

## ՍԷՐ

Եւ կամ լոյմ՝ արեւէն ,

## ՄԻԱՍԻՆ

Քենէ՛, օր երջանիկ, քենէ՛, դո՛ւն  
Ա՛խ, պիտի նաճանչես ամէնուն բերկութիւն .

## ՍԷՐ

Իմ գործերուս դուն յաղթանակն ես վըսեմ .

## ՑՈՅՑ

Քեզ պարակից, յոյսը կ'անի աննըսեմ .

## ՀԱԿԱՏՔ

Քեզմով հաւատքը կը դընէ յաղթանակի անխախտ սեմ :

## ՊԵՏՐՈՍ ՄԵԹԱ.ՍԹԱ.ՍԻՈՍ

(Հ. Ե. Հիւմիզի անյանք գրաբարէն աժխարհաբարի վերածուած)



## ԳՐԱԿԱՆ

ԵՐԱԾՄՆ...

Երբեմն հոգիս աստղի մը բոց,  
Ու թիթեռնի ունէք թեւեր.

(Պ. ԴՈՒՐԵԱՆ)

Կէս զար ու աւելի առաջ ոս մեր օրերէն։  
Հոգիներ։ Ոչ միայի մեզմէ անդին, այլ մեզի  
ևսու Ու ազնաւակներէն, քանի որ անազնը-  
ուութիւնը մշակոյթի պատճառ է կիմս ժագովուր-  
դէ ժողովուրդ, ուրիշ լուսու խօսովուրդ անար-  
գել՝ ցեղային մեծութեան փառու, ու քիչ մը ա-  
ւելի մեծ ունզ, մորթի զիտնալը, տարփազին,  
սատիզմը ու տաղանով մորթե կրնակը՝ արուեստ-  
ներուն ամէնէն կայստիք որ մեզի կը բանայ  
զարպար այխարին մեծապես։

Անշաշտ, ենուս, հազարամի մը չափ մեզի  
կիմաւորց թուու սա շրջանին երբ վերե երեխակը  
կալապարի մասու միզամածային աշխարհէն ար-  
տակարգ կորիզի մը, — այս կիսադարք, որնէ  
մեզի համար եղած է արգար, զասական ըմբռու-  
նողութիւնը, մեր օրենու տարի՝ ուստի կիմաւունը ալ  
զարերս չափ անձնենով — կային մարզեր ու-  
րնէ կը կանափային ինչ որ սաստապարուց ուղեղը  
հրապար պատասխիթի, իր չիղերուն անքան բա-  
ցասիկ մնակալութեամբը, գտեր էլ իր զգայնու-  
թեանց թարգողուն չափ քոր համաստեսութե-  
նէն, ու յաջակեր սեւեկի բառերու խեցիին։ Ասու-  
դային հեղում մը, կաւէն ու դրու ցեղին՝ ու-  
րիշ բան չէ մարգոց սուտարագոյն մասին համար  
մեծ գեղեց ու պատարագոյն մէ մեր գանկին  
քարայրին, և որոն վայ անքան բարութանք  
ունինք, առանց անդապատճակը թէ այդ ափ ափ  
մը տիգմին մէջ երբեմն միինոներով ճճներ ուուը  
կը զարմնեն — այդ տուռն մէջ, կը ստեղծէր ան-  
կորսուս, ուրիշներ չըշէին մանանը  
քանդանին։ Չորս մեղք չէ որ դրութիւն կ'առա-  
նեն բանաստեղները։ Առանց անոնց զժուա՛ը՝  
ցեխին սա մծ կայրութիւնը քիչի մը աստղա-  
լորել։ Կուզան անոնք, կը մտնէն կաւէն ներս,  
ու սրբազան, անհան հնիմէ մը մութ օրէնքնե-  
րավը կ'այրեն զայն, յանափ իրենք ալ զոհը ըլ-  
լալով կիրումի սա մասլ առաքելութեան։ Բայց  
անոնց ուղակէզը, իրենց բառով՝ մինուն մարք,  
իր կարդին, կ'երկարածուի իրը հեռանշուլլ բայց  
մշակառայց երազ որ, մեր մանկութեան ժըրանի  
դասին նման, պիտի բացուի ու կամաք կապէ  
մեր մեղերուն իւներուն վրայ, մանաւանդ մեր  
փոքրութեանց ու տառապատճենին մանուն ճակար  
պիտի չշաղարի ազտափայլ երագելէ։ Առանց անոնց,  
բանաստեղներուն, զիշերը միահեծան

սաղաւարտ մըն է ոչ միայն մեր աշխարհին, այլ  
մանաւանդ մեր հոգիներուն որոնք ի հեռուս ա-  
մէն երբունի չեն կինար մառնալ մեծ նոսավորը  
ուրէկ գրթեր ինկեր են սա ցեխերու արքայու-  
թեան։

Կէս զար առաջ երկինքը սասդոկուույց էր տա-  
կարին, ինչպէս աւելի մեղածուս շրջանի մը պի-  
տի պատկերէր Տիբան Զբացեան, — ուրիշ միզա-  
մածային փոսփորափալլութիւն՝ ճակարին վերեւ  
— եր լուսակարը այդ վարշանակը կը նետէր  
մեծ խորհուրդին ուսերուն կաւը կ'առ էր ան-  
շուշան արդ երկինքին տակ, բայց հոգիներ ալ կա-  
յին։ Ու կար մանաւանդ երկինքը, ոչ միայն զէ-  
պի ար, այսնէն ոց կերպան անյայտ այխար  
մը բաժնող մեղքէ, այլ աւելի շատ զէպի վեր։  
Երկինքը մը որ չէր, մեր գլուխ վերե, զիւլա-  
կան թատերաբեմի մը կոտու - սաւանը զոր ար-  
ևնատակն մտասկու թերակար աստղեր կէտի-  
տէն, կոնակ կոնակ, մեզ պատղերը պարզու-  
նակ, ինքնարա պապանութեամբ մը Ու չէր  
անիկա այժմու անգուստած, ընի մից նեւծաւլ վարդապոլը որով կ'եսաքրքուիլ անզամ ումահց  
համար կիմաւարին, լուսանաբու այշաբերում, ու-  
րիշներու ինչպէս աշխարիդ վեցերորդ մասին ի-  
մասսուներուն համար քրչակն զատապարու-  
թեան փաստ մը կը զառնայ։

Մարգիդի, կար ատեն մը, վեր կը նայէին,  
անձնութին, եթերէն, հիւլէէն, ձգողութեան ո-  
րինքներու պողոսաներուն մուալլ երեխակիու-  
թիւնն անկախարաբ։ Կը նայէին, մօս ու պարզ  
մարգակերնականերութեամբ մը, իրենց պապե-  
րուն կոզմէ ինչ համարապակառած կիմաւի մը, աւելի շնչարձակ, աւելի զեղեցիկ, կաւէն զերծ  
ապրումին երացով։

Անօւսու ինձ կիանի մը պահած են ենի,  
Կիանի մ'անհուն ողիի, բյուի, աղօրիի...  
(Պ. ԴՈՒՐԵԱՆ)

Մընդող տպան, մահուան շեմին, մեզմէ աւելի  
յասակ կը մտնէր ինչ որ կ'ուզէր։

Ու այդ մարգերը, առանց մողեր ըլլալու,  
արքաներ գնառելու համար առանց աստղեր հա-  
լաւելու, հմլիմներուն նման որոնց աշեքը մու-  
թին մէջ կապէ անէնէն հեռաներէն թուղթ մեղք-  
ուինքուն թնդվվը — մայել կափ է երկինք մեղք-  
մէ ներս —, զիսէին խանգամառուիլ պոտոսու-  
տուն շղերով իսկ այդ երկինքին որոն ճակատը  
խարսիւն կը պատրաստուի բանաստեղը ընոն  
այդ քերթուածին մէջ, իյնալու համար ըստինու-  
անպի սանդուխներէն անդին, զալիսար կայ-  
լափի մը նման, ծոցը նստայինին որոն առհաւա-  
կան յուշը զեռ չէ մեռած մեր ամէնուն ներսը։  
Երկինքը կորսնցնողներն անզամ զերծ չեն ար-  
գուակին, քաղաքը, երբեմն ամօքիչ ու անհրա-  
ժեշտ կրիսերութիւն։

Ու կային տպա, որոնց շրիները անքարման  
չափ այդ բոցի չէ մեռած մեր ամէնուն ներսը։  
Կիուսու, մաքանելու որպէսսի մեզի, ինաւ-  
ըն շուշերուն մէջ խանձարուուած, վարսուած-

ներուս — ինչ հզրիտ է մոխիրը զոր կը դորածէ Նարեկացին իր մարմինը պատկերելու իր տեսնդին, անդիտակացարը զեղելով ընախօսական երևոյթը՝ պատմէին բարեր, քաղցը ու խոր, ժուռը ու երազը (Պ. Խորենա) որոնք այրեին մեր գալուկ նակատները, քիչ մը շահ հակած մեր մօրուացին:

Այդ օրերուն երկինքը թօթափած ըլլալու չեր իր տափիդանեան բիբերէն անջին խորացոց անպարագրելի Բնակ որ Տարածութիւնը կը լեցընէր զեպի վար ու զեպի վեր Ռւ, մահուան շուղովը՝ որ անհամեցաց մուսուն մը կը գտանայ կարծես այդ անեղութիւնն ըստեքրուն, մեզ առնող ու տանող ըոցէ նաւու մը նման զգեստառը, պատենաւոր երիտասարդներ, ըստանաւնին կամ աւելի մասաւ, թթերու խոռվէ, աւելի մոզմ բառաւ անուածի յուղում մն ալ կը զգանի իրենց չիղեն ի վար, եթք չուքի մը ափին, Կամ թաւաւուքի մը կուշտին, ով դիտէ ինչ առհաւութիւններու հնկւէաստածա (բառա Հըրացինամինին), զանային իրենց բարձութիւններ, ամբերէի ծանութիւնները արդակել երեցմէ, առսեպօծել իրենց պատրանքները, հանդերձն իրենց շապիկները ընդունելու համար լրտքուն մոզմ անձն անձն իրենց կրնաւ: Կամ ին ցերեպատքին մնչին կային մեծ արգանձն ըլքան համբայ: Եւ տարօրին սրտառաւու ին անոնք երբ մարդկանինը, զոր իմացէք՝ ցիլիր բօրափելու, նոր հազնեն այլազնէն բարտկերն մէջ իսկ սըրբարդուուլ մծն հակառածթիւնը նոյն պարեւան, աւել հրեցիներու, հոգեցիներու իրենց սագնակնն մէջ պարասառն, աստղեր մուրալէ յուսահասա, կը փոսուէին

.... . զողոց էակին  
Զողին, փրիթիք, ալոյն ու վանին

Աստուծուն ատքերուն: Ասիկա ոզբերգութիւն մըն է զոր պարտասոր ենք հանգութել իրացան չիւրս մեր օրին:

Քերթաւածին միւս բա՛ռը: Որուն թեւերուն վրայ կիմա կը խնանք թերեւ: Մեր անել զնինք զանոնք, գերախոս որորդները իմացքին ու ձեւին, պատկերն ու սարտուռն, որնց համար ամէն հետք միջնէն անհունը ճամբայ ունի, այսաւ միւսն միջատն առիւն անդերձան իրենց չիղեռան սարիեզվէ: ամէն երանք ծով մըն է անչութեաց, բային տալու գտալէան առաւարիչուն: Ստուպակուն, զերի այդ մարգը նախուած քը թող սուզուքի զոնը ըլլազոյն, թաւշեա, նշուրու այն բարախումին զոր յիմար արք միջատները կը վասել վարդի մը բաժանին վեր, կամ կասոյր կը թիվաքրն մանրանկարը թեւնանիներով, իրենց նոյն քան ինդին արցէս նետել փորձելով այխառներու, աստղերու կը առոյթին: Անշուշտ այզպէս զիտուաւ, թիւսաւ այդ քերթուածիկ սրտառաւէն է նոյնքան սրբան բարձր հեռուած ինուս բրատուած արքան սիրուերու հզոր զարկը, իրարու արքիւած աշխարին լեռներէն, առնուազն մահուան թէէն: Անուան-

րու արահնետներուն, ծաղիկներու ծովին մէջ անոնց, թիթեանիներուն լուզալը, բոցանալը, մարիը ու կիկն փոշանալը նոյն մէծ բարախումին երանգներն են մեզմէ շատերուն համար: Այս է պատճառը թերեւ այն վարին որ այդ խայտարգէտ յիմանիները կը վաերին քերթաւներուն մօտ: Զէ՞ որ, անոնց փիբուն, միզամաժային նորին, անոնց թեհեղագոզող որբերգութիւնը անքան գոզորիքի հարազատութեամբ տառած է մեր մէկ ուրիշ բանաստեծը երբ տարօրինակ քերթուածի մը մէջ (Խնչ Սորբցութիւնաբը), կաւը խեղղեղող, լուսակինոց արքեցութիւնը կ'երգէ բոլոր ազգագոփուն բաներուն, պարական ակօսի մը թիւլով ջուրին ու ծաղին, հովին ու թթունին, գոյնին ու յուղումին անտես միւսներիւնը, աշխարի խորեւորին այլազնութիւնն լուսաւանք հնանցութեամբ մը (Զբացեանինն է այս բանն ալ) իր հոգին ընելով հայելի կ վառարան, ծգուած ներքին ու արտաքին իրականութեամբ մէջտեկ...

Ինչ արեցութեամբ թիերեն է բացե  
Լելակի մանրիկ լինին վրոյ փիքրու  
Ան ազատատէն իր կար թիւիններ...

(Միաս Մեծաենց)

թեթևութիւն, բիւրիցո ծիծաղելի միջատէն այսպէս է որ կը ասեղծուի զրաթիւն մը, հոգիվնակ մը, յուղուելու, սիրելու, տառապանց բոցէն կերպու որ, էք երբեմն, իր արձագանց ունէր երկրի մծն անյներուն մօտ, ասոնք հակառակ լուսութեան կային մարդիկ (Ծէլի, Գայրոն, Քի, Լամարթին և ուրիշ այնքանցին): Արանք թիթեանիներ միայն հալածեցին, եթէ այդ բառին ներքին բարեհանք տեսնել թէն ու գոյնը, կապոյն ու մանը, չնորու ու տարգիտանքը: Դրսթիւն, զոր ահա կը վարախմ իր հիշտ բառուած նեեւելու ու աշ էշրուն վրայ:

«Պարզուած երկինելէն ետքը, պարպուած աշխարհը:

\* \*

Առ, այսօր, չնորուէր թոզ, բացն ու թեւը այզբակ լշշութեամբ նուանդու ու պատմոյ տըզ-զուն հանել իր զլուից հովէն ու աչք մը ածել, չեմ շերե իր ամբան սիրած բաներուն որոնց մօվ անթառամ է զեռ իր տաղաքանը, այլ այն ժողովուրին որ, իրեն պէս պարզ, բարի հաւատաւութեան արքանարին հեծանովը տարտինուած է աշխարի չորս ծագերուն: Ի իր ժայռնիցից եղերթուողն իսկ չափի:

Հիմա՞ Սա օրերուն երբ ուրիշ երկիրներու նորիցները կը պատին, այչ տայս համար մէծ սատղերու ու համբաները փոշի կ'ամբառանա արքայալը երիվարներու սրբանեցն վերեւ, կիմա՛...

Այս:

\* \* \*

Մեր հոգին ալ ունի իր բաները...  
 Ինչո՞ւ գրուած է մեզ, «մասցողաց», առտղերու փոխան՝ ըլլալ սահպուած արինով վասնել մեր հոգիները: Ու թէերու տեղ հացին շլթան քաշքել մեր զերութեան անառաւառ աղջն ի վար: Խնջու, իմ հոգին ըլլայ մոտակայ դիեր, առանց «թաւուտքի», ու առանց «փորանի», ու պարապուած ան ամենէն որոնք դու մինչև իմ աղյուսութիւնը, նոյնիսկ ածու, նոյնիսկ վիրաւոր, բայ էին մեզմեռն մեր զերանըը Անելի՛ն: Մեզ Կ'ընէին հարուստ ալ, հպարտ ալ: Հին աշխարհն ամրագիլ լայիքովը մեր ժողովուրբը վերէ, իր հաւատար առոր, իր զերիներէն: Անոր ժամեռու մէջ այդ գտանութիւնը զերազան հաղորդութիւնն էր որով գտապինզ, մեր պապը նաւանցին զարեցը ու մեզ բանձնեցին աների տապանակը մեր յօմին: Մատիին ու իմաստունը հաւատարապէս սպասու ըլլին անոր ինորհուցին: Այս լոյսէն զիտուած մեր հին գրականութիւնը կ'ալլագիրպի, կը պայծառավակիրպի: Ան սոր, պախնին շընանը ուր մեր տաղաւորն մէջ քոր, ոտ, նարգափի եւ սոնի (ինչ ատարդինակ է քերթուած մը երբ անիկա ընդունակ է նորոգուելու, սերունդներու փոփոխութեանց զերեւ կանգուն պատզամի մը մինչ) կը վազեն, զարձեալ նոյն խորութզին սուրչ արտայայտութիւնն: Ու սիրուի քացարութեանց, նորութեանց ու դոյներու և յոյշերու հանդէսը որ փոքր բայց այն քանի գիտանին միջոցներ Դուռանին, փրկուած է ժամանակէն, առանձին, քրեթուավոյել փաստ մը չի կազմեր այդ տղուն նորները լուսաւորող, այլ ստայանցումը հաւաքանն մեր զգանութեան: Մասնաւն սնարին անզամ, հանձարեց ու ափացար: Մինաւն ի մասնաւն քայա ցուըրտ նառապայթներ արձակող մաներուն չնին սեպական այդ վերադիները տղան սղողուած չէ՝ դորյ այն պաճառութեամբ, մինչազով որ մեր պատմութեան մինութուր զերմեց, ալյուս մըրկուած, կայսակնեներ, ծախապէս տրորուած Զարին ուժերէն: Բայց չաղղեցանք պահե անկինը մեր յորին, ամսերուն պարփակներուն իսկ խառութիւնը հերենիւ, զերի կարգուրը՝ մեր ուղամուտէն: Կարգացէք ցուուիքը Հակառակ տող կերուն վրայ կախուած, ծանսրինակ թաւալող աղջին, ու հակառակ մահուան սպասութեալզել ձպող թայմանան զգայութեանց հեղեղին, դարուն ու վրադ, երազ ու խոննի, ծաղիկ ու սիւթ, աղօթք ու երկինք է անոյն քանի եթէ ոչ աւելի, անշուշու զամանչ, հոգէարին մատին տակ զրացարուած: Բայց որուն ծոցը — մըշուշներն ալ սիրու մը ունին — յոյսին «զալկահար» շուշնանը «զոլդոչ» իր բաժակին նիհար ծիւը կ'երկարէ մեզի:...

Ու երեխն էր պիկա:

Ո՞վ, այսօս, իմ սերունդնին, պիտի կընար աչքեր դոցել, խասալ, կատարեալ վասառութեամբ բուք կուրեանին հաւատարէն երբ հեռանչու:

առնէր մեծ զիշերին շառայլը: Որո՞ւն աչքը կարուով, կասաղութեամբ պիտի շռանար ետ, ու սիրաը՝ իր ձգածներէն աւելի իր զերերուն անաւարտ տառուով ճնշերուած, ինչպէս կը թելազոէ ուրիշ բառ մը, ուրիշ քերթուածէ մը: Ո՞վ, միշտ իմ սերունդն, քաղցրութեամբ ու զոն պիտի զնէր իր փերին ստորագութիւնը ճակատարգէն իրեն մասուցուած զերշն էջին, ու զցեալ աւուրին, ինչպինք երապորֆած, իր զեր աւարտած մարզու պայծառութեամբ պիտի փինար առշն մժականուոյ թափորին, ինչպէս կազզագրուած է ըլլալ, սուրի ծովով բուրզուած իր խաչին, ու վայրագորէն չի սպասնար մահուան, ո՞չ աման, գիրքերու վայուող հերոսներամբ, այլ անկարող ըլլայուն հասկանի մէջ ինչուու անքան որպարագու զառ մը այնքան անարգ, անաստուած լուծումի զառնար արժանի: Ի՞նչուու աշխարհ այդքան լորութեամբ հերքէր ինքինքը: Արդարութեան անյագութեած ծարուն: Ի՞նչպէս նոր նազիի նիշպէտ քայէլ մեր վրայ այց կուզ երբ անիկա դիաց ան սերի արինուով:

• • • Անա թէ ինչու, սա օրերուն, երբ երկինքին վրայ արդարութեան, բարութեան պատցամիներուն կենանակիրպու աշխար կը թիկի նոր նոր ասոսուր, ու կրկին անաց ինրուէն ճամրու կը զրուին մոզիք, արքաներ, ստավի ու քալցրութիւն, մուսուրներին կը խորութիւն ի խորութիւներուն կիսատուններուն, կազզուն պատահներուն պասուաններէն, իմ հոգին գիշեր է խորունկ, կուպրով շաղախուած, արքանով խոնաւ: Ալանց ասաղերու: Ալանց երկինքի ներկներն են սոսեր ցաւի, ուրաքանչեք արցունքի զերը, տարիք նետեր են լեռներէն անդին: Փիշեր ծակծկուն, մաւալ կերպասէ: Սեր արտեանները ցիցերը կուտան անոր խորանին, զլոսու վերը կրին լարանի երշանիկ տալապարը, — աննիւթ խուը ուր առ աս քանի տարի է, կ'որոննեմ ի զուր ին: Որ գտան հօն զրուած ու ըսին մեզի այնքան պեր կերպով մեզ կանչուուրը:

Խոր ժամանակներու հոգու է իմ հոգին որուն փոյթ չէ թէ քակուած ըլլան կապիցը բոլոր գրցուած աստղերն ու թէերը: Որ չկընաւով և լաւացուոր զիսերը քնարերգով (Յ. Նիշ): զաշնակութիւնները հանել այդ ամայներէն և ծայնու երկնի բանի: անոնց մէջ զողուց լաւթիւններէն, ինորուակուած ու ասոր ամօթովլը նիշակուած կը յամառի հարցնել ու մատովլը կը զարնէ մութիւն մեծ սիրանին, պատասխանը մուրալու անգիտութեան սա պատզամներուն . . . .

• • • • •  
 — Ո՞ւր են վարդերը... հերուստն, ձիւները հերուստն:

Պատասխան մը սա տողն ալ բայց ուրիշ բնաներէ, որքան կը յիշեմ, ուրիշ աղցերու սա-

փորակիրներէն, որոնք երբ տարիքին փոշիովը ծանրաբեռն իրենց ըիրեցը, ինձի պէս անուշտ, վերասուցն զէպի վլր, հարցուցն ին խօսող թերթումներուն, զարձան ետ ու... վարդեր ան-սան: Երակի իրեցը: Ֆիւն ու վարդը, կուշտ սեղանը ու քեզի, այսինքն քու չլուրուգ միայն պատկանող, հանդարտ, անարհաւիր օրը, ամէն ըսպէ զոնէ յիշատակին սուրուց չշամփրուած սիրուց, խալազ միրուց, ու երկաթով չշղթայ-ուած միտքին թևերը հասարակ, սուտ բաներ չեն այդ մարզոց շուրջներէն: Մեռնիլն իսկ գեղարիւն էր այդ աշխարհներուն վրայ, Մեղնիւ:

• • • •

— Ո՞ւր է իմ ժողովուրդը!

Զեմ գիտեր, պիտի ներուե՞ ինձի ոս հարցումը: Թէս մաշած բայց չի դարդիր ան մերնի ծանուց, պայմանագրեալ մենաշնորհը կազմելէ առառ կանուխ և լլուրին, լսու գիտուցը, շաս հասակըցող, ու աւելի շիտակը՝ ամէնէն բարձրէն նա-յիլ ձեւանողին: Որ միթիք է ներկուած, խար-դար մանաւանդ ամքարդիս րեպորտը ի կեղծ արցունքի, ու աւաշ՝ նաև յաճանի ամուր զան-ձանակ, փոխգիր՝ պարտէցի, այրդի, տանի:

Եւ առաջն առանց գանձնութեան՝

— Ո՞ւր է այն տարօրինակ, հետզետէ ան-հասկնամի, եղերափառ փալանգը մարդոց որոնց զարեր շարունակ կաւեն ու կոչէն վարդիք հա-նեցին, լեռները ինդացուցին մասունաներուն ներկանակի շշանաներու, դաշտերը ողողեցին խարսեալ մեղրուց ցործնին բարը որոնց զաւակ-ները անապահներուն խորը անօթի կամ ողո-կէզ մեռան....

Գիշե՛ր է իմ հոգին. — Կաղանդի ու ծնուն-դի: Կնունքը ու մեռնոցի: Վարի ու հեքիաթի: Անէն մէկ եզր, ոս թուռմէն ընդարձակ է իմ մէջ: Մէցնէ, լորդումի հանելու չափ գիշեց իր շըրտուած, անհնանափիւ սուդաւարուով, հիշտ այնպէս ինչպէս կը լւցնէր ու զերումի կը հանէր այդ գիշերները մեր ժողովուրդը խազ ու ինքու-մով, երկինքները կը բանար ու Աստուծոյ Որդին Կիշենէ Մասուրքի մը գաղ ընտանութեան:

• • •

Բառերը տապանաքարեր են որոնց տակ մէկի տեղ ցեղ մը կը պատկի երբեմն: Երբեմն . . .

#### 8. ՕՇԱԿԱՆ

## ՔՆԱՐԱՆԱԿԱՆ

### ԱԻԵՏԱՐԱԿԱՆ ՄՈԳԵՐԸ

Ա

### ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵՒՆԸ

Մեր Փրկչին Ս. Ծննդեան և յարակից տեսարաններուն մահրամասնութեան մէջ ամենէն սրտազրաւ կէտերէն մին նկատուած է միշտ մօզերուն զրուազը: Անոր խորհուրդը ինքնին, այսինքն Աւետարա-նին: առաջին օրէն հեթանոսակարհին մէջ ծաւլաբուծ մգտութեած պարագաներ ամսական այնքան քարերը կարեն թիշտ գար և յետոյ ես, կարելի է ըստ մինչև մեր օրերը, քրիստոնեայ գրականութիւնը, գեղարտ, եսաբ, զիտութիւնը, Փոլքուու ու մէկնարանութիւնը ամբաւ նիւթ գտած են անոր մէջ ներշնչումի և զանազան կարգի ընդլայնումներու: Ստուրահատու պարում մը հնար պիտի ըլլար կազմել անոր միայն պատկերագրական ներկայացումներէն, ո-րոնք այնքան բացմաթիւ եղած են Բ. զա-րքէն սկսեալ, իրբե որմանկարը, իրբե բար-ձրաքանդակ և խորքանդակի, իրբե պարզ և փայտի վրայ փորազրութիւն, իրբե խւ-ճանկար՝ որուն ամենէն տպաւորիչ նմայշ-ներէն մին է Բեթղեհէմ Ս. Ծննդեան Տա-ճարի մէր բաժնինին մէջ պահուած չփեղ տեսարանը, իրբե մանրանկար՝ որուն բազ-մակերպ և զմայիլի յլացումներով լիքն են մեր գրչագիրներն ես, իրբե, զերջապէս, ոսկիի՛ արծաթի՛ պղինձի՛ փղսուկրի՛ ոսկրի՛ թանկարին քարերու վրայ զծագրութիւններ կամ քանդակներ, աղլւսի վրայ թրծուն կաղապարումներ և մանաւանդ հրւուածք-ներ և նրբաթել ասեղնազրծութիւններ: Նոյն քան նոխ հաւաքումներ կարելի պիտի ըլլար ձեւացնի նմանապէս քրիստոնէական միջագայլին գրականութեան մէջ անոր շուրջ յօրինուած մէկնութիւններով, Ս.



Հարց բացատրութիւններով, հրասուած առ առնոց թիւններով և նոյն իսկ առասպեկտներով:

Եսատերուն ծանօթ ըլլոյ թիւն հայկական այն աւանդութիւնը, որուն համեմատ հայեր պէտք է եղած լինին մոզիրը, և Մոկոց նահանգէն Տուրութիւնի նաև հանգին մէջ ես կը յիշուի Մոկունա անսուածք վայր մը, որ յիտոյ հոյու ած է նաև միշտոց գերիզմանն, Մոկունի տերոյն զերկանն նշանակու, թիւն անչուշտ, որ աղուէի կոչուեցաւ, բայց Յափանի Մամիկոնան ենիք, որովհաւ հոն Մապացւան հրնգ (ըստ Ինձենեանի ակնարկած ձեռազրին՝ հինգ հարիւր) զլուխներլ Խոսրով արքայի Տիգրան զօրապետին առաջնորդութիւնը Ամրատ Կամարականի վրայ զրոհ առած զօրքիրուն, որոնք կոտարուեցան անգէւ: Խենուններու շփոթութիւններ (ըստ Մաքս Միւլլերի՝ Nomina nympha) է որ պատմութեան և կրօններու պատմութեան մէջ շատ անգամ յառաջ եկած են շփոթութիւններ: Այսպէս՝ նիկուլայոս Աշխարհովա զաշտին մէջ հոսովմէական հին Բուրգ (Bourg) կոչուած աւանին անոնը յետոյ Բիւրի փոխաւելով ժողովուրդի լեզուին մէջ, ատիէց յառաջ եկած էր նիկուլից նիկուլ Բիւրցին նահատակման վայրը եղած լինելու աւանդութիւն մը, և ըստ այնմ նոյն իսկ մատուռ մը շինուած հոն անսոնց անուան: Հաւանաբար միւնոյն կերպով է որ Տարօնոյ Մոկունց գերեզմանը յետ ժամանակաց փոխուելով և Ամոցուց գերիզմանորի, մտածուած է թէ հոն թաղուած են Աւետարանի մէջ յիշուած մագիրը:

Զրացնելը կամ առասպեկները՝ իրենց պատմածէն աւելի զիրենք յօրինող ծոզով վուրդներուն մտայնութիւնն է որ կը յուցնին, իրողութիւնէ աւելի զաղափարներ նիրիպայացնելով շատ անգամ: Այս պատճառու, բացատրութեան միայն ընդունակ էն անոնը և ո՞չ թէ հաստատումի կամ արդարացման:

Պատմական կամ կրօնական հարցերու քննութեան մէջ տարօրինակ են աւելի այն նկատութիւնները, որոնք, թէն յանուն գիտութեան կատարուած, աւելի շահեկան չեն քան այն առասպեկները, որոնց մէջ ուամիկը գիտէ գէթ մաքի սուր խաղ մը դնել յաճախ, և երբեմն ճոխ երեակայու-

թեան մը հետաքրքրացարժ մանրամասնութիւնները:

Սպագիսի նկատողութիւն մը կը համարինք այն՝ զոր զերտանցի դիտուն մը, Dieterich, ըրած է 1902ին, սիմաստունները Արեւելքն զիրեազրուած յօշուածի մը մէջ ըստ այս բանակը ինքն Մաքաթէոսի Աւետարանին մէջ պատմուածը՝ ի մոսին մուգերուն, այսպիսիստած մէկ հակարագրութիւնն է լոկ այն այցելութեան, զոր Հայոց Տիրիթ (կամ Տրդատ Ա.) թագաւորը, ենին, տուաւ ներական կայսեր, ի Հովմբ:

Դիսան Կատակոս բաւեկան երկարօրէն կը պատմէ թէ Հայոց թագաւորը ի՞նչպէս լինուածցաւ իր թազը ներոնէն, զոյն համարելով իրեւ իր տասուածը, այսինքն Միհրի հաւատար պատուելով զայն: Քանի մը տեսարանադրութիւններէ զիրշ, որոնք կատարուեցան՝ Հոռվամյեցուց վրայ զաւեշտի տապաւորութիւն զործող արենիկան չքիզութեամբ: Տրդատ ավերագործաւ ուրիշ ճամրով մը: Դիմակը հոն թէ Մատթէոս մոդերուն համար կ'ըսէ ընեղ այդ անհապարհութեանցին:

Այս զիրշն երկու բացատրութեանց գրիթէ բառական նմանութիւնը չէ սակայն միակ հիմք Dieterichի կարծիքին: Անիկա իր տեսութիւնը կը թողի հիմնել սու իրողութեան վրայ և թէ ուրիշ պատմիչ մը, Պինիսոս, նոյն խնդրոյն մասին իր հազըրացած անդիկութեանց լինթացքին, Մոզ կը կոչէ Տրդատ Ա.ը: Ահա անոր բառերը. «Ենոյ Տրդատը անոր եկիր էր, ուզեկից զօրքիրու յաղթական չքախումբով մը, Հայաստաննէն: ինչ որ իր անցած գաւառներուն համար ճանորութիւն կ'ըլլար: Զէր ուզած ծովով ճանորութիւն կամ զիրշն անոնք պահանջ անուանի կը անուանի անուանի կը կարծէն թէ ներելի է թէ թինել ծովան մէջ, ոչ ալ պղծել բնութիւնը՝ մահացուներու համար հարկաւոր կարիքներով: իրեն հատ մոգիր բերած էր ան, ու նոյն իսկ մոգական խրախճանքներու մասնակցիւ տրուած էր անորը (այսինքն ներոնի):

Արգ, մէկ կողմ թողլով ժամանակագրական անյարմարութեան պարագան, ըստ որում՝ 66 թաւականին տեղի ունեցած այցելութեան մը ամենաուշը 79 ին (թաւական Պինիսոսի մահուան) Հոռվամյեց մէջ զրի առնուած լատիներէն նկարագրութիւնը չէր կընար որ եւ կերպով ծանօթ

լինել իր գերջին ձևին մէջ և ամենէն ուշը 70էն առաջ Արքելքի մէջ (Պաղեստին կամ Սիւրիա) գրուած Աւետարանի հեղինակին, քանի մը ուրիշ էւտեր կան տակաւին, ինչպէս անտափիւա արդարամատութեամբ կը զիտէ մեծամուռ Հ. Հակոբանժ գոմինիկանը, Մատթէի մէկնութեան իր հոյակապ հատուրին մէջ, որոնց նկատառութեամբ անհրաժեշտէ հարցը իր հաւթեանը մէջ կը ուղի կարենալու համար նախ, ոչ Դիոն Կասիոս և ոչ Սուէտոնի որ նոյնպէս պատմած է այդ մասին, մոզ անունը չեն տուած Տրդատի, Պլինիոս է միայն որ շաղակրատ գործիրուն դէմ յարձակողական խօսքիրու կարգին՝ բակրպ թէ ներոն անօրինեց որ մասնակից ըլլայ արարոգութիւններուն, որոնք աւետական լինելէ աւելի միհական էին, այդ առթիւ մոզ անունը յառաջ կը բերէ ոչ պատուացիր ոգիով մը:

Երկրորդ, եթէ Մատթէոս արդարեւ տեսպն լինէր Պլինիոսի այդ հատուածը և ազգուած ըլլար անէկ պիտի չկարենար իր պատմութեան մէջ պատուացիր առումով գործածել մոզ բարը: Եհաոյ, թ՞նչպէս ենթագրի որ 66ին տեղի ունեցած իրողութիւն մը այլափառուած, յառաջադող թուականի մը տարուած, Քրիստոսի մասնաթեան պատմութեան մէջ մուծուած և քրիստոնեաներին ընդունուած ըլլայ իրրի Աւետարոնի շահերական մաս:

Մատոյք է թէ վերի յիշուած երեք պատմիչներուն մէջ Պլինիոս լինելով ժամանակակիցը, իր տեղեկութիւնը այդ աւետակետով իսկ ամենէն արժանահաւատար պէտք է լինէր: Բայց ի՞նչպէս բացարար այն ատեն Տրդատի վերաբերմամբ ոչ նոյնպէս նախատական կեցուածքը միւս պատմիչներուն, որոնցմէ Դիրոն Կասիոս մասնաւարար նոյնքան յարդուած է իրրեւ ստուգարան և արդարազատ մատենակիւն: Եւ յետոյ, պէտք չէ մուսնալ թէ համարական կցութիւնը թէն առաւելութիւն է անշուշտ պատմազիք իրոզութիւններուն մօտէն և լայնօրէն խելամուտ լինելու տեսակէտով, բայց նոյն ատեն բոլորովին զերծ ալ չէ անպատճէութիւններէ անաչառ զատումի տեսակէտով: զի երբ պատմիչը ընդունակ է անձնականութեանց և կրնայ ատարուիլ զիւրագգաւծութիւններէ, կը պղտորուի նայուածքը,

և չի կրնար ճշգրիտ և յստակ կերպով տեսնել արդիւնքն պատաճառ հանող զիծը: Հովոմի հասարակութիւնը ծրգատի կողմէ ներոնի հանդէպ վերաբերմանքին մէջ փրկիչը մը ուղղուած մեծարանքէն աւելի արքայական գահու թեկնածուի մը գուեկիկ չնթումները տեսնելով յոսի պատուրուած էր անէէ: Նոյն բոնը կարելի է մտածել Պլինիոսի համար ալ, և խորհիւ թէ այդ պատուրութեան տակ էր որ մոզ կոչած էր զայն «կախարդ» կամ «աճպարար» նշանակութեամբ: մինչ Աւետարանազիրին միտքին մէջ աստղին լոյսովը երտսաղէմ առաջնորդուած մոզերը բարձր գուռու պատկանող անձեր են, իմաստուններ, թագաւորներ կամ զիտուններ:

Dieterichի դիտողութիւնը պատմահմտական տեսակէտով կրնայ հետաքրքրաշարժ նկատուիլ, բայց կրնական քննազատութեան գիտնիկ վրայ հեռի է համազիւ լինելէ:

## ՆՈՏԱՐ

## ԽՈՐՃՈՒՐԳ ԵՒ ԽԾԱՔ

Զնամենին կեամիի վախճանին՝ ստանցարու, առանց մենք բան մը տեղուցած ըլլայու մեր հետեւն զայիֆ և երւունին նամբու պաշարին վայց: Իիչ մը աւելի բանականութիւն, իիչ մը աւելի յարամի արդարութեան և նշանական բարութիւն ուժութեան մէջ մուծուած և քրիստոնեաներին ընդունուած ըլլայ իրրի Աւետարոնի շահերական մաս:

Առոյք է թէ վերի յիշուած երեք պատմիչներուն մէջ Պլինիոս լինելով ժամանակակիցը, իր տեղեկութիւնը այդ աւետակետով իսկ ամենէն արժանահաւատար պէտք է լինէր: Եհաոյ, պէտք չէ մուսնալ թէ համարական կցութիւնը թէն առաւելութիւն է անշուշտ պատմազիք իրոզութիւններուն մօտէն և լայնօրէն խելամուտ լինելու տեսակէտով, բայց նոյն ատեն բոլորովին զերծ ալ չէ անպատճէութիւններէ անաչառ զատումի տեսակէտով: զի երբ պատմիչը ընդունակ է անձնականութեանց և կրնայ ատարուիլ զիւրագգաւծութիւններէ, կը պղտորուի նայուածքը,

\* \* \*

Ոչ որ կ'ապրի աննշատակ եւ, ինչպէս կ'ըսն, ուս բախին, կ'ապրի յիւրագույն Բարոյական կեամենին մէջ, համոյ զգարու համար, պէտք է նախակ մը առաջարեց համական մանուր:

\* \* \*

Ժամանակը յս գործածելու համար անհնարին լիսնենի կեննել, Հին առաջ մը կ'ըսն: «Կամուխ ելմերը կու այս առողջութիւնն, բայս եւ իմաստուրիւնն, ապահովարաց աշխարհի երեխ ամենաբակալիքի բաները:

## ՊԱՏՄԱԿԱՆ

### Ս. ՊՐՈԿՈՊԻՈՒՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՍԻ ՄԷՋ

Յուստինիանոս կայսեր օրով, Երուսալէմի մէջ մեր Փրկին Ժեառնընդառաջի տօնակատարութեան առթիւ հաւատացելոց մէջ ծանր զէպքը պատահեցան. կայսը հրամայած էր նայն տօնը որ ըստ կանոնի կը կատարուէր փետք. 14ին, զեկոտ. 2օի Ս. Մննդեան համաձայն կատարուի: Կայսերական հրովարտուկը խիստ էր, զինուորական միջամտութիւն տեղի ունեցաւ: Երուսաղէմի Հայրապետն ու ժողովորդը բուռն կերպով ընդդիմացան, մասնաւորապէս Սիրոնի եկեղեցին և Գորգո. Թայի մէջ բուռն ընդդիմութիւնը, այնպէս որ հրաշճնը ալ պատահեցան եւ վերջապէս հաւատացեալինքը Երուսաղէմի եկեղեցիի կանոնին համաձայն կատարեցին Ժեառնընդառաջի տօնը եւ կայսերական զինուորները քաշուեցան միջամտելէ. զարմանալի էր այս միջամտութիւնը Յուստինիանոսի կողմէ, վասնի ան արեւելիան եւ կեղեցիներուն սովորութիւնները չէր խանգարեր, Հայաստանի, Եղիպատոսի, Պաղեստինի և Սիրիոյ ժողովուրդները սիրաշահերու կողմէ կը բռնէր ու անոնց մէջ հաւատացանքի յարացաները, ինչպէս կ'երեւ, յայտնի ալ է պատմութենին թէ տար մէկը հաւրած է ինդիրը և ի զուր կոյրը Երկից միջամտած է նոյն տօնակատարութեան թօւականի փոփոխուելուն. այս խնդրոյ մասին մեր ձառնատիրները, ինչպէս նաև Կիրակոս պատմիչ մանրամասն կը զրեն: Հատ մեր ձառնատիրներուն՝ Երուսաղէմին Գրիգոր եպիս. այսուհետեւ անցանեց այս մասին մեր ձառնատիրները, ինչպէս նաև Կիրակոս պատմիչ մանրամասն կը զրեն: Հատ մեր ձառնատիրներուն՝ Երուսաղէմին Գրիգոր եպիս. Արծրունեաց(\*): կը զրէ Հայաստան. Անկանատես լեալ ամենայն անցիցն անցելոց, զըրեաց թուղթի Հայս, զգուշացուցանելով զնոսա ի խոտարմանէ տօնից: և կը լիչէ նախ թէ անշանք բժշկութեանն եղեն նախ

ի վերայ Հայոց, զի կին մի անուն Սովորմէ ի Մտաց գաւառաէ, կարկամեալ ի 23 տաց հետէ, եկն եւ անկու առաջի սեանն եւ ջերմ հաւատավ խնդրէր զրժշկութիւն ի Տեառնէ, որ և յարուցեալ եկաց ի վերայ սորից իւրոց և գնանայր զիստուծուն...»

Այս գէպքին պատմագրութեան առաջի կիրակոս պատմիչ խօսք մը ունի (էջ 23) և կ'ըսէ. Անսկ Երուսաղէմացիքն ոչ ատին յանձն փոխել զաւանութիւնս սուրբ Հարցն, որ մինչեւ ցայտ օրն պահաւ էրնու: Խնչ էր Հայրերու այդ աւանդութիւնը զօր կը պահեն Երուսաղէմացիք. վասնի հընուց ի վեր Քրիստոսի Մննդեան և Աստուածայատանութեան տօնը միասին կը կատարէին Յունուար 6ին, եւ հետհարար Տիրոջ քալու տօնը կը տօնախմբէին փետք. 14ին: Կայսեր հըրամանը ընդունած պարագային հայրերու աւանդութենէն չեղում մը պիտի ըլլոր, ինչ որ ժաղովորդը չէր կրնար ընդունիլ. այս մասին ֆաստեր շատ հնի Հայոց եկեղեցոյն Ս. Մննդեան և Աստուածայայտանութեան Յունուար 6ին միասին կատարելու կանոնը կինչն կուզայ, բոլոր արեւելեան եկեղեցիներն ալ նոյն օրը կը կատարէին Երուսաղէմի եկեղեցին ալ մինչեւ Զ-է զար այդ կանոնը կը պաշտէր, այդ պատճառաւ տեղեւոյն հաւատացեալիները մարդեցին Ժեառնընդառաջի նոր տօնակատարութեան մասին կայսերական հրամանը: Թէե մեր այս յօդուածի նիթէն զուրսէ, բայց այս մասին լուսաբանութիւնն մը տարու համար մէջ կը բերենք Դ. Պարուն Երուսաղէմայ այցիլող կ'էրէիլա ուխտաւուրակի: Օրոպրութենէն քաղուած վկայութիւնը, որով կը հասկցնէ թէ Երուսաղէմի մէջ Տիրոջ Ս. Մննդեան եւ Աստուածայատանութեան տօնը կը կատարուի Յունուար 6ին Ս. Յարութեան եկեղեցին մէջ, նոյն ուխտաւուրակին մանրամասնութիւններ կուտայ ութօրեայ արարողութիւններու մասին, իսկ Ժեառնընդառաջի նկատմամբ կը զրէ հաւեւել տեղեկութիւնները. Անսուտածայատանութենէն քաղուած օր վերջ կը կատարուի նոյն տօնը և մեծ թափօր կը կազմուի Ս. Յարութեան մէջ չքեզ հանդէսավ, ինչպէս Զատիկը: Բոլոր քահանաները և անհնձմէ վերջ հպիսկոպոսը կը քարոզեն նիթ առնելով Աւետա-

(\*) Անստատա վանականի Երուսաղէմի վանօրէից ցուցակին մէջ կը յիշուի հետեւեալ վանքը Ալեծրունեաց վանքն, որ յանուն սուրբ Գէորգայ, հաւանարար Գրիգոր եպիկոպոս այս վանականից յայս:

բանի այն մասէն՝ որուն համաձայն Յովկ-  
սէփ և Մարիամ Տէրը Տաճար կը բերին  
քառասուն օր յիշոյ, և Սիմէոն ու Աննա  
կին մարգրտէն որ Փանուհիլ աղջկին էր՝  
տիսան զԱնիկու ու խօսելէ փերջ անոր հետ  
իր ծնողացը յանձնելինս

Դասնանիք մեր լոյտուածի Նիւթին.  
Արծրունիաց Դրիգոր եպիսկոպոսին Հաւ-  
յաստան գրած նամակէն կը հաւկցուի թէ  
Տեղոլնդառաջի Նոր տօնակատարութեան  
խառնաշփոթութեանց առթիւ, երբ հաւա-  
տացեալք կը տիրանան իրենց աւանդա-  
կան կանոնին վերահստատութիւն, զվա-  
ռեցին ջանս և մոմելէնս և ելին ընդ Տեա-  
ռնընդառաջ. ի Ս. Պողկարո, կատարել ըզ-  
տան ըստ Յաշոնութիւնն և ըստ սովորու-  
թեանն Երուսալէմի Ս. Պողկարոս եկե-  
ղեցին հայ ձառնատիրն է որ կը յշատա-  
կէ առաջին անգամ Նոյն եկեղեցիին մա-  
սին Փատամական աեղեկութիւններ առաջ-  
առաջ, պէտք է զիտնանք թէ մ՞զ էր Պո-  
կարիոս, օրուն անսունով կառուցուած է  
Նոյն եկեղեցին: Պողկարոս Պաղեստինի  
մէջ նահատակուած է Թիոկդետիանոսի հա-  
լածանաց ժամանակ, և արեկելքի մէջ  
մարտիրոսացաց շատ զվաներէն մին է. և  
կը կոչուի ամեմ. անոր նահատակութիւնը  
գրած է Եւսեբիոս կեսարացին, որուն տո-  
ղերը հաս կը համառօտենն. զ. Պողկարիոս  
Պաղեստինի մարտիրոսներէն առաջինն է.  
մանկո. թենէն սկսեալ գրած է սուրբ եւ  
առաքինի կեսար մը Երուսալէմ երեք օր  
մի անգամ լոկ հացով և ջրով կը գոհա-  
րու. Աստուածային բանին խօսհրդածու-  
թիւններով գիշեր և ցերեկ կը պարապէր  
առանց յոյնութիւնն: Ան ճնած էր Երու-  
սալէմ. իսկ իր բնակարանը եղած էր Սկիւ-  
թապոլիս (Պէյսան) ուր ան կը կատարէր  
եկեղեցական երեք պաշտօններ. ընթերզող  
էր, սիւրբական լինուի թարգմանից, եւ  
երդմնացուցիչ:

Սկիթուապսէխն ընկերներով դրկուեցաւ Կեսարիա (ծովային) և առաջնորդուեցաւ քատարարին որ անմիշապէս բանտարկեց Պրոկոպիոսը և Փլատոնիանոս գատառին միջոցաւ ստիպել տառաւ որ Պրոկոպիոս զահ մատուցանէ աստուածներուն. բայց ան զօրաւոր ձայնով մը յայտարարեց թէ բազմաթիւ աստուածներ չկան, բայց միայն մեծ տիեզերքի արարիչը. Այս պա-

տասխանը դատաւոխին վրայ մեծ ազդեցութիւն ըրաւ և պատասխան, ուրիշ բան չգտնելով ըսկէ, աշխատեցաւ համդղիլ Պրոկոպիասը զահ մատուցանելու Կայսրիքու թայց Աստվածոյ նահատակը մերժեց անոր խօսքը. լոցիցք, ըստ ան, Հոնքորով այս խօսքը՝ պարի էլ ունենալ բազմութիւն տէր, ներեկ է ունենալ միայն մէկ զլուխ, մէկ թագաւոր (Խլափառ Բ. 204). Այս խօսքին վրայ գատաւորը կը հրամայէ զիլատել Պրոկոպիոսը, որ է՛ նահատակուի Տէսիոս ամսոյն 7 ին: Այս առաջին մարտիքոսութիւնն է որ տեղի կ'ունենայ Կեսարիոյ մէջ»:

Ս. Պրկոպիսի անուամբ եկեղեցի մը  
կառուցված է Կեսարիոյ մէջ, եկեղեցի  
մը՝ զոր Զենան կայսրը զիրաշխնեց 484 ին,  
ըստ Chronicon Pascaleի Սկիթապղոս Ս.  
Պրկոպիսի երկրորդ հայրենիքն էր: Հոն  
Էր որ կը գործադրէր իր ընթերցղի և  
երգինեցաւչ պատօնները Հոն ալ եպիս-  
կոպուարնին մէջ հաստատուած է մա-  
տուռ մը յանուն նոյն նահատակին (ան' ս  
կիւրեց Սիթթուպղսեցի, Վարժ Ս. Ասքայի,  
Cotelier, էջ 349): Անեկու Անտիոքի մէջ  
ներդրվան մը արտասանած է Փոկասի և  
Պրկոպիսի նշանաբները Ս. Միքայէլի եկե-  
ղեցին փոխադրուած ժամանակ, Թօուար  
չէ ընդունիլ թէ այս նահատակները մար-  
տիրուացած են Սիրիայի և Կեսարիոյ մէջ  
(ան' Les origines du culte des martyrs, par  
Hippolyte Delahaye, էջ 237):

Ս. Պրակապիսսի անուամբ երուսալէմի մէջ շինուած է եկեղեցի մը, ինչպէս ակնարկեցինք զերե, ըստ հայերէն ձառընտիրի, անոր մասին է՝ զարուն իշխատակութիւն մը ունի Արծրունեաց Գրիգոր եպիսկոպոսը իր Հայութան գրած անմակին մէջ ուր առաջանա անգամ կը յիշատակուի Ս. Պրակապիսսի երուսալէմի եկեղեցին։ Ճշգր այս յիշատակութիւնը Prof. Goussen 1923ին գերմաներէն հրատարակած Սուրբ Տնեղաց սրբավայրերու վրացական ծիստարանի մը թարգմանութեան մէջ Ս. Պրակապիսսի եկեղեցւոյ մասին իր ծանօթագրութեանց աթիւ մէջ կը բերէ այս եկեղեցւոյն յիշատակութիւնը հայերէն գրքուածք մը՝ ուր կը բովանդակէ երուսալէմացիներուն ընդդիմութիւնը ընդգէմ Յաւսինիանոսի հրամանին՝ որով Տեառն ընդպառնի տօնը Կ'ուղէր փախադրել Փետ-

տրուարի 14էն Փետր. 2: Նոյն ուսուցչապետը հետեւած է Փարիզի Ազգ. Մատենադարանի վրացական մէկ ձեռագլուն (թ. 3) հանդերձ մերձեցւմներով քաղուած վրացական երկու հին առաջրաներէ, մին բրուած երուասէլի Խաչագանքէն, եւ միւսը Սադահրտի վանքէն, որոնք հաւանաբար կը վերաբերին Փ. Պարուն, մինչ Փարիզի ձեռագլունի թուականն է ժԱ. — ԺԲ. գար, ըստ Goussenի, ժԳ. — ժԵ. գար, ըստ Մաքլէրի ցուցակին: Prof. Goussenի նոյն Ցուցակին համաձայն ՀՀոկտներեւ 20ին Ա. Պոկոպիսի եկեղեցին մէշ կը յիշաւակրին յորս առանձնենք, եւկու մարզական եւ հիմն մարդունեւք:

Այժմ նշանակնենք մէկ Երուասազէմի մէշ ուր շինուած էր Ա. Պոկոպիսի եկեղեցին. գագաթի մը վրայ՝ որ բարձր էր Անկղամայշէն, միջնադարին քանի մը յիշատակարաններու համաձայն՝ շնուռած էր Ա. Պոկոպիսի անուամբ եկեղեցի մը, անուանակիրը Երուասազէմացի նոյն Պրոկապիոն է որ Սկիւթապոլսի մէշ պաշտօնավարելէ յետոյ, ինչպէս զրած ենք փերեւ, և յիշեցինք երկու եկեղեցիներու զոյւթինը, 203ին նահատակուեցաւ Կեսարիոյ մէշ: Երուասազէմը նահատակին հայրինիքը յետամանաց էր երկու քաղաքներէն իր յիշատակը պատուեւ համար սրբավարի մը շինութեամբ: Խաչակիրներէ ասաւ առ մասին ինչ որ կրնանք ըսել առ է մէկ Երուասազէմ Ա. Պոկոպիսի տօնք կը կատարէր Յուլի 8ին, ինչպէս արկեկետն եկեղեցիները (Վրացական Մխարան, թ Յուլիսին): 1914ին սկսուած և անկատար թողաւած պեղաւուով մը երեան եկած նշանարանքներուն հնախօսական քննութիւնը կը թեւազրէ Զ. գարը իր հաւանական թուական Ա. Պրոկոպիսի հիմնարկութեան: Ապու Թօրի գերեզմանը և այն ճանապարհուած էր մը այս կարգութիւնը: Տէնքը տէյր Ապու Թօր անունը առու: այս շէյխը հն թաղուցաւ և իր գերեզմանը ուխտատեղի մը վիրածաւելով կը պահպանուէր իր ազգականներէն որ կազմոցին փոքրիկ համախմբութիւնը մը այս զագաթիւն վրայ և տակաւին մինչև այսօր այս անձին անունով կը կոչուի:

Բացի յիշուած ազրիւներէն օգտուած ենք նաև PP. Vincent et Abelի Jérusalem Nouvelleի Բ. Հատորէն:

### ՄԿՐՏՉԾ ԵՊՍ. ԱՂԱԽԱՌԻՆԻ

(\*) Պրոկոպիսի եկեղեցին շատ անգամ նորոգուած էր. Զաք Խորենացի բլուրին վրայ շինուած էր ան: Հն գտնուած բեկորներուն մէջ կային խորաններ և երկու կարգ կային սառացարեր և ուրիշ առաջարար մըն այ ժԲ. գարու երկու առ արքանագրութեան մնացորդներով (Վ. A. Jerusalem, թ. էջ 867):

Վաւերապրութեան վրայ յևնոլով ժԲ. գարուն է միայն որ կրնանք ընդունիլ այս եկեղեցւոյ մասին քանի մը ծանօթութիւն-

## ԵՐԱԺԾԱԳԻՏԱԿԱՆ

### ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆՁԲ ԵՒ ԳՈՐԾԲ

(Նար. Միոն, 1935, Խեկ. էջ 389էջ)

#### ՅՈՐԻՆՈՂԸ

Եթէ հայ երաժշտութեան տեսաբանը այդքան մեծ ու բեղուն եղաւ Կոմիտաս Վարդապետին մէջ, առոր բան պատճառը հոն է որ ան չէր իր նիւթին լոկ գուրսէն, առարկայօրէն մասհցող զիտաւն մը, այլ զայն ներսէն հասկցող, բռնող ու ապրօղ էն հարուստ տեսակէն արտեսագէտ մը որ հասուծ էր Հայ Երգին Ամին իսկութեան Քիմական, կերպուական յարմանառքան, intuitionին որուն լոյսուն տակ կը պարզուէր իրեն և իր միջոցաւ ուրիշներուն Հայ Երաժշտութեան ինքնատիպ էսութեան գարանիքը: Այդ լոյսին տակ յայտ բերուած օրէնքները իրենց կարգին, ինչպէս ըսի, պիտի առաջնորդէին զինքը իր բուն արտեսագէտի գործին մէջ:

Ի՞նչ եղաւ արտեսագէտին, յօրինող արտեսագէտին արժէքը Կոմիտասի մէջ:

Հոս է որ զինքը ստորագնահատառներ կը թօթուեն իրենց ուսերը: «Կոմիտաս Վարդապետ յօրինող երտֆշուր մը չիզու, չկրցաւ ըլլալ երբեք, կ'ըսեն, այլ երգիր հաւաքող մը և գախաւորող մը միայն ու պարզապէս»: Հարցը այդքան ալ պարզ չէ սակայն: Ճիշդ է որ Վարդապետը ինք իր հաշւոյն չստեղծագործեց — բուն իսկ իրմէ յօրինուած քանի մը ծանօթ կտարներ փոքր ու երկրորդտկան բաներ են, ընդհանրապէս հանդիսական առիթներու համար չինուած, սրոնց ինք ալ կարեսոր: թիւն չէր տար: Կարող չէր, չպիտի ըլլար Վարդապետը, տարաբաղդ Վարդապետը իր բուն իսկ անձնական ստեղծագործութիւնը բերելու

Հայ Երաժշտութեան, Պէտք չէ զնուի, չինք կինար վճռել: Երկար ատեն այդ ուղղութեամբ չէ խորհած բնաւ: Ուրիշ՝ ըստ իրեն և ըստ մեզի ալ, աւելի անմիտականորէն կարեօր գործ ունէր ընելիք, ու այդ ըրու Բայց անիկա արտեսատի, ստեղծագործութեան իհանքէն շատ կանուխ խուլեցաւ: Իր կարողութիւններուն ամենէն հասուն ու բեղուն շրջանին իսկ — ոչ շատ աւելի քան 45 տարեկանին: Իր մտերիմները ամէնքն ալ գիտեն որ այդ ատեն արդէն ծննդարկած էր պատրաստութեանը մեծ գործի մը որ իր ծրագրին մէջ իր բուն անձնական բերումը պիտի ըլլար երաժշտութեան: Յ. Թումանեանի Անուշչին վրայ օքուայի մը պատրաստութեան՝ որուն համար կը խորհրդ յօրինել նոր, հայկական նուազախումբը մը, հերոպական գործիքներու մէջն ընտրելով և անոնց միացնելով հայկական ու արեւելիկան գործիքներ, սրինգներ մասնաւութաբար: Ի՞նչ պիտի ըլլար այդ գործը: պատճառներ ունիմ կարծելու թէ մեծարմէք պիտի ըլլար: Ինձի երգած ու նուազած է անոնց նախերգանքը և խոր տպաւորութիւն եմ կրած:

Բայց նկատի չունենալով այս ամէնը ու առնելով Վարդապետին հայ եկեղեցական ու ժողովրդական իրգերու յարգարման ու գաշնաւորման աշխատանքը միայն, ամենամեծ սխալ մը պիտի ըլլար սովորական, ամէն երաժշտագիտական ուսումնացած տաշած, նոյնիսկ տաղանդաւոր երաժշտի կարելիութիւններուն մէջ զանուող գործի մը հետ չփոթել զայն:

Արդարեւ Կոմիտաս Վարդապետ բերած է իր գաշնաւորութերուն մէջ երաժշտական թոփանցման, մեկութեան այնպիսի խորութիւն մը, զրելակերպի այնպիսի նորութիւն մը, ունի ինքնատպութիւն մը որ անոնք սովորական գաշնաւորութերուսահմանէն անչափորէն անդին կ'անցնին իսկական ու մեծարժէք ստեղծագործութիւններուն կարգին տեղ տռնելու համոր:

Հայ երգերուն վրայ Վարդապետին կատարած աշխատանքը նախ անոնց չութեան ինքնայտուկ կարեհին, ինքնուրոյն ոգիին թափանցման, լայնագոյն իմաստով հասկացման զորք եղած է, Գերազանցօրէն արդարօրէն ինքնավատան ճաշակով մը կը ծոտենա ան հայ լլլլ եկեղեցական ըլլայ աշխարհիկ երգակարուն ու քիչ առաջ յիշուած Հայ երաժշտական մեջին իսկութեանը մասին իր ունեցած — կարծես ցեղային երաժշտական փերապող հանճարէ մը իր ստացած — յայտնատեսութեան լոյսվը կը զատէ հարազատ հայ եղանակները օտարամուռ երգերէն: Այդ ընտրուած երգերն ալ իրենց կարգին նոյն յայտնատեսութեան լոյսով կը յզէէ, մաքրելով զանոնք անոնց վրայ խաւ կապած ու անոնց բնութիւնը եղծող օտարամուռ կամ ժողովը դական աղաւաղութեարէ եկած արբերէն, ու կ'ունենայ զանոնք իրենց ակնառուի պատահիք, առոյդ վայելակարութեանը մէջ. մասնաւորաբար, այսպէս կը կրօնական երգերը իր բացարձակ ճաշակին անվերադառնալիք վիրուներուն տակ կը ձաւն իրենց վրայի վերջամուռ, բայց թերևս դարձեէ փեր խաւացած անիմաստ երկարածկութեանը մէջ. մասնաւորաբար, այսպէս կը կրօնական երգերը իր բացարձայնային (enharmonique) ծամծմութեարը: Այսպէս մէջանկ եկած հարազատ հայ եղանակը՝ պարզ է, ժուժկալ և առնացի գիծերով, և զուարիթեանը մէջ իսկ լուրջ ու տիրութեանը մէջ իսկ երանական, բանաւոր՝ կառուցուածքով բայց և զարմանալիօրէն կինդանի, խորեւանդ, միանոյն ատեն կորովի ու չնորհալիօրէն քազզը և զերագոյն զաղանիքը իր անասելի հմայքին, պիտի ըսեմ սուրբ հմայքին — զէպի խորեղաւոր աստուածային ներկայութիւն մը թեղող թուիչքով մը վասմ, խոռովիչ: Կոմիտաս Վարդապետի այսպէս մեղի բերած հայ եղանակը իր բանական պայծառութեամբը,

և իր առնացի կորովովը, իր մաքուր զգաստութեամբը յայտնապէս արևմտեան-արիական է բայց և իր արեանամ քնքութեամբը, իր երազայնութեամբը արեւելեան միեւնոյն ատեն: Ու ի վերջոյ ոչ այդ և ոչ այն, ինչու չըսել մէկ բառով՝ հարազատորէն ու ինքնուրունապէս հայիական է: Հայկական մատուցութեամբ է մը բղիսած:

Բայց այս եղանակները արդիական Միծերաժշտութեան մէջ մտցնելու, զանոնք նրացած ու յառաջացած ճաշակներէն վայելիկի գարծելու, ու անկախարար ալ եւրապական ճաշակէն իրենք իրենց մէջ իսկ զանոնք ամբողջովին արժիցնելու և անոնց դեռ ևս ի կարգութիւնն (en puissance) պարևանագութեամբ բովանդակորէն իրագործելու, առեփ երեխու համար հարկ էր գտնաւորել: Մեներգի յարմար եղանակներուն համար զաշնակի կամ երգեհնի ընկերականութիւն յօրինել ու լիմբերգի յարմարներուն բազմաձայնութիւն հագցնել:

Անհաւորէն գժուարին ինդիրի: Սովորական արուեստագէտի մը համար ատակէ դիւրին ու պարզ բան չի կայ: Եւրապական զաշնակները (accord) պատրաստեն, զաշնաւորման դասական կանոնները՝ յայտնի: պիտի բաւէք զանոնք կիրարկի մեր երգերուն:

Մանաւանդ որ այս տեսակ զաշնաւորմը նոր բան ալ չէր. Կարամուրգա և կեմական ժողովրդական բաւական երգերու և Հայ Պատարագին համար տուեր էին ատոր օրինակը:

Բայց գիրազանցօրէն նուրբ և խորացած արուեստագէտին համար որպիսին էր Կոմիտաս, հարցը կը ներկայանար այլապէս բարզ, գժուարին. գործը այլապէս պատասխանառու: Այդ երգերը միաձայն ստեղծուած էին ու պարզուկ, գեղջուկ բերաններէ երգուած այլպէս: Հայ ժողովուրդի երաժշտական բնագցը, հայկակոմ բարձրակարգ բնութեանը միացանձ տուած աստուածային ներկայութիւն մը թեղող թուիչքով մը վասմ, խոռովիչ: Կոմիտաս Վարդապետի այսպէս մեղի բերած հայ եղանակը իր բանական պայծառութեամբը,

րուն ծանր փաթաթումին մէջ։ Հայկական պատաստ լեռներուն զբայ բաւած ու ապրող այդ փոքրիկ վայրի հրածատական ծաղիկները ի՞նչ պիտի ըլլային իրենց հողէն փըրցուած ու մնե քաղաքներուն երուպական Արուեստի պալատներուն ու պարտէղներուն մէջ մերուած։

Պատք է ըսկել որ Կոմիտոս Վարդապետ իրավէս հանճարեղ լուծօւմ մը գիտցաւ բրելի այս հորցին։

Նախ պաշտամագոյն ընտրութեամբը այն ներդաշնակութիւններուն և ներդաշնակային շղթայումներուն զրոյ գործ գործածեց ժողովրդական թէ՛ և կեղեցական եղանակներու իր բազմածայն խմբագրութիւններուն մէջ։ Եւրոպական դասական ներդաշնակայինները և շղթայումները չեն անոնք, ինչպէս է պարագան օրինակ նկամականի Պատարագին մէջ։ Դասական երբեակը պատքէս, ըսի արգէն, որ պիտի եղձէր այդ երգերուն ներդաշնակային ի կարողութեան գոյ նկարագիրը, շատ անգամ ու հետզհետէ աւելի գտարուած է այդ զաշնաւորումներէն։ Փօխարէն յաճախ քառեակի կամ հնգեակի զբայ հիմուած դաշնակներ և մանաւանդ նոր հոկահնուռն (dissontant) դաշնակներ գործածուած են որոնք բարերազզօրէն կը շնչառէն այդ երգերու յատուկ ներդաշնակային դիմագիծը։

Ենայ դաշնաւորումն հոկար իր որործած խմբագրութեան հղանակովի Պատշաճորէն բարեխառնուած համեղանակային (contrapointique) կերպն է այդ, որ բազմածայնութիւնը ձեռք կը բերէ ոչ թէ մայր եղանակին տակ պարզապէս դաշնաեակներ դնելով՝ այլ այդ մայր եղանակին ընկերացնելով ուրիշ՝ բայց անոր ընութենէն սերած, անոր ազգական մէկ կամ աւելի եղանակներ։ ու այսպէս մայր երգին չուրիշը յօրինուած եղանակներու փունջով մը տալով մեզի բազմածայնութիւնը։ Դաշնաւորելու այս բազմեղանակային (polyphonique) կերպը որ յատկանշական է եւրոպական նոր համանուագային (symphonique) սճին, կը պահէ հայ երգերուն՝ իրենց էտապէս մեղեղիական (mélodique) հանգամանքը։ Այդ ընկերացող եղանակները Վարդապետն սեպական հանճարեղ յօրինուամերն են, որոնց իւրաքանչիւրը մայր եղանակի ի կարողութեան գոյ մէկ երեսը երեան կը բերէ,

կիրագործէ։ Կետեարար ոչ միայն չի խեղուեր, չի խեղաթիւրեր անոր սկին այլ զայն աւելի բազմակողմանիօրէն կը վերստահութէ, զգալի կը դորձնէ, կը ճոխացնէ, ամբողջովին կը ցայտեցնէ։

Ու վերջապէս երգերուն դաշնաւորումին մէջ իր բերած հրածատական նկարչագիրութեան, pittoresqueի, տեղական գոյնի, conleur localeի մտահոգութեամբը որ խմբերգական հնչողանութեան զմալիկի գիտերով այդ երգերուն շուրջ պահէի յաշողեցաւ անոնց բնիկ միջավայրը, մինութուրու, երաժշտական կլիման կիման հերեհ։

Կոմիտասի դաշնաւորումներուն մէջ զիխաւոր երգին չուրիշ, այսպէս, երբեմն ու գեղուուած կը գտնենք երգին արթնցուցած արձագանները, պիտի ըսկի հայ սարաւանչերուն զբայ, (Մարեկի փով զնացին պարագան)։ պարի եղանակներուն մէջ երգին ընկերացող պարի քայլերուն ու թբմուկներուն թափահարումը (Հովլ լինիին, Սօնա ևսիին, Առաօտուն բարի լուս սքանչելի հարսներգին մէջ այսպէս)։ գեղջական բակին մէջ կիւուուզ այժերուն զանգակներուն հնչիւնին անորոշ արձագանքները։ Հինգ էծ ունիմի կոչուած փոքրիկ գլուխ գործոցին մէջ։ Բաղդատեցէք այս կոտրները երազական սովորական խմբերգներուն լոկ ներդաշնակային հնչողութեան հետ։ Հոս ներգագոյն երանգներու գերազանց տուչութիւն (rendu) մը պիտի գտնէք սրուն նմանը Տէպիւսի՛ Շառլ ՏՌոլէսնի տաղերուն վըրայ յօրինած երգք խմբերգներուն ու քանի մը նուսական խմբերգական գործերուն մէջ հանդիպած եմ միայն, Եւրոպական երածատութիւնը, մանաւանդ նորը, երաժշտական նկարչագեղութեան հոյակապ էջեր տառած է անշուշտ, բայց ամէնքն ալ նուազախումրի համար։ Քիչ անգամ հոն կը գտնենք խմբերգական արուեստի այն բարձրութիւնը որ Կոմիտասինը եղաւ։

Անշուշտ Վարդապետը մէկէն չի հասաւ այս կոտարիւթեան։ Իր առաջին, մանաւանդ կրօնական երաժշտութեան զաշնաւորումները գես գերմանական զասական և ոսմանթիկ իխտ ներդաշնակութիւններով ծանրաբեսն են։ Բայց մանաւանդ Բարեկ կոտարած իր համբորգութիւններով նորագոյն ֆրանսական և առուսական երաժշտութիւններուն իր ծանօթացումը

զինքը անօրինակ կերպով նրացուց իր ճաշակին ու արուեստի լմբոնդղութեանը մէջ ու իր բնադրին ալ օգնութեամբ հասաւ խմբերգական խմբագրութեան այդ անդերազանցելի վարպետութեանը:

Ու այսպէս ունեցանք հայ կոնհական երաժշտութեան կարուածին մէջ Վարդապետին Հայաստանեաց եկեղեւոյ Պատառազգը. մեծարժէք գործ(\*): Ունեցանք շարականներէն սմանց սքանչելի դաշնաւորութեանը: Իսկ ետքվրդական երաժշտութեան սեռին մէջ իր կազմած հրազդակեղ շարերգները, սուենքը, որոնք սնթառամ չնորոնդ մը պիտի ապրին երաժշտութեան գեղեցկագոյն ստեղծագործութեանց կարգին: Փոքր երգերը, իրենց նիւթով ու երաժշտական բնաւորութեամբ ներկայացուցած յարմարութեանց համեմատ՝ Վարդապետը իրարու կազմած է. երգի մանեակներ շինելով այսպէս: Անոնց մէջ ծանրը ու գանդազ հշուայթով երգերուն հակազրուած են թեթև ու եռանգուն կը սոյթով եղանակները ու այդպէս սուլոծուած են երաժշտական փոքր գլուխ գործոցներ:

Ու մեր զմայլած հոգիներուն առջնաւէն, աւելին՝ խորէն անցուց Վարդապետը, շարան շարան այդ իրգերը որոնց մէջ բովանդակ հեանքն է հայ ժողովուրդին. սրբախութեամբ աշխատող, զմայլազին երազող, մաքրօրէն ու խորագին սիրող, անուշ թախօսութեամբ մը կարօտցող զիւցազնացող ու միշտ ու էապէս հաւատացող հայ ժողովուրդին. աշխատանքի արի ցնձերգները, լուսանալուսային պարերգներն ու հարսներգները, միանյան ստեղ զգաստ ու խոսվի այն սիրերգները, անհուն ու խոր կարօտերգներն ու ողբերգները, բացաշունչ զիւցազներգները, իսկապէս աս-

տուածաթոիչ շարականները: Բովանդակ կեանքը հայ ժողովուրդին՝ երաժշտացած, ու այս անկամ Վարդապետին Արուեստին մէջ վիրատեղծուած, պայծառակերպուած, պայծառածայնուած . . . :

Այդ արուեստով բիրուած Հայ երաժշշտութիւնը իր եղանակներու անսովոր հրեցողութեան նկարագրովը, իր ներկայացուցած ձայնաշարերուն եւ զաշնաւորման եղանակին արտադասական ու խիզախի ինքնատպութեամբը ու վերջապէս հն երնցող զրբեակերպին բազմեղանակալին (polyphonique) եւ յատկանչօրէն նկարչագեղ բնութեամբը եւրոպական երաժշտական արգիտական մօդեռնիստ ճաշակին ուղղակի կը համապատասխանէր, աւա ինչու լնդուննեցաւ զմայլումով այդ շարժման վարդապետներէն: Հայ երաժշտութիւնը զարիերէ ու զարիերէ եկած՝ կոմիտոս Վարդապետին շնորհիւ, մէկ սոսումով՝ երաժշտական արուեստի բնաշրջութեան յառաջացած զիծին վրայ տեղ կը գտնէր:

Այս մէծ պատիւ մըն էր մեզի համար: Կը պարտինք զայն իրին:

### Խ Մ Բ Ա Վ Ա Ր Ը

Եւրոպացիներու մօտ այս արդինքը ու միր մէջ ալ Վարդապետին երաժշտութեան բերած անօրինակ խանդավառութիւնը չպիտի բացատրուէր սակայն, տակաւին, գործերու խմբագրութեան այս արուեստին յատկաւիններով միայն: Որովհետեւ լաւագոյն երաժշտական երգերը գէշ կամ միջակ կերպով գործադրուած չեն առա իրենց կարելիութեան մէջ եղան արդինքը: Մեծ բարեկամատութիւնը հան էր նաև առա տակաւին որ Վարդապետը իր բեկիրու գործադրութեան, յէջուութիւն համար կը բերէր ինուած միրու զիկումքարութեան արտասովոր տաշզանդ մը: Այս տեսակէտով իր լրածը պարզապէս հրաշչի սահմաններուն կը մօտենար:

Վարդապետը կը հասնէր քաղաք մը, յաճախ հապենապով կը ժողվէր երգիչներ, շատ անկամ երաժշտութեան ու է ուսումնէ և մասկումէ զուրկ, ու այսպիսի արագազապէս հրաշչի սահմաններուն կը մօտենար:

(\*) Պիտի ունենայինք ուրիշ Պատառազ մը եւս որ պիտի ըլլա, ինչպէս ի՞նուէ իմն, իր կրօնական եռածութեան կարեւորացոյն եւեկը, այս անցան խառն խումբի համար գրաւած հնաձայն-վեցաձայն եւ կառաւուած Օր. Ենի Մշղարի կողմէն հետաքարիւած Զուայի պատարացին մայր ենանակեեւան վրայ զրցա վարդապետ իր կնյատեր ամենէն հնարացաօրէն հնայլական պատարացին ենանակեներ. պիտի ունենայինք երեւ չպատահեած աղքէր: Այդ գործը կարեւու մասերու գրուած է եւ արդէն, այս անցան ու մէկ հետք զնանաւած է անցէ իր բուղբեռն մէջ. ս՞ու աննեցած է արդեօս այդ գործը:

մը շաբթուան մէջ ներկայանալի խումբ մը յառաջ կը բերէք, երգչական առաջնուակարդ իրագործութիւններու կը հասնէք: Իր սորպիցնելու և վարիու կերպը գիտենք որ ապչեցուցիչ էր: Ասոնք որ ծանօթ են նուազախումբի կամ երգչախումբի զեկավարման արուեստին կամ նոյնիսկ միայն երաժշտական կեանքին, զիտեն թէ կործերու պարզապէս ճիշդ իրացը ուսումնական սկզբունքը է ու տարրական բանց միայն ճեղուք բերելուն մէջն է: Ու ատոր համար յին բաւեր սովորական զիտութիւնը, երանցները ու աւելին՝ երաժշտական շնորհը, ու գին ճեղուք բերելուն մէջն է: Ու ատոր համար յին բաւեր սովորական զիտութիւնը եւ գարպետութիւնը արուեստին: Ասոնց մոզ՝ ճիշդ բայց պազ եղանակառութումի մը ու բազմաձայնութեան մը միայն կարիք է հասնի: Երաժշտական բուն յափշտակութիւնը ստանալու համար ասոնցի անդին գտնուող տեսակ մը մոզականութիւն անհրաժեշտ է որ քիչ գարիշներու միայն արուեստ շնորհ մըն է: Ու այդ շնորհը ունէք բացառիկ աստիճանով մը Վարդապետը:

Իր ճեղքերէն որոնց մէջ զաննեք աւելի կինդանի պահելու համար չէր առնէք սեէ գտաւզանիկ, իր զէմքէն, իր ամբողջ անձնէն անսակի եղեկորականութիւն մը, մոգականութիւն մը, ներոյժ զիւթութիւն մը կ'երթար երգիչներուն, վիր հանելու անոնց հոգիները ու այսինք, ասանցմէ ու անսանցմով անդորրուելու համար յետոյ ունինքը բազմութիւններուն ու երաժշտական հոգիկանութեան անդիմասդիքի ու երբեմն ամենի արթիներուն մէջ առնելու և բարձրացնելու համար զաննոք:

Ու այսպէս՝ Մեծ Խանդավառութիւնն էր յափշտակուած ամրուսներուն որ ծափահարութիւններուն մէջ ա՛լ կ'որոտար, կ'որոտար ու չէր զաղբեր: Երբիմ Ցեղը բովանդակ արթնցած կ'ըլլար կարծես այդ պահերուն՝ Հայ բազմութիւններուն մէջ: Մոոցուած Ցեղը որ յանկարծ կ'ելլար արտերուն մէջ, առցունք կը զնէք անհամար աշխերուն:

Կոմիտասի երգչախումբը՝ կը հնէք յանձնի իր սորպիցներու մը, Զու չկային լոկ տարրեր բարձրութեամբ աւայնները տրբաններուն, թէ-

նոյներուն ու պասիրուն իրենց ինքնայտատուկ դրաշմով: ինչպէս կան անոնք եւ բոպական սովորական երգչախումբերուն մէջ, Ըսի որ Վարդապետին խմբերգական զործերը երաժշտական նկարչագեղութիւն ստեղծելու մտահոգութեամբ զրուած են. այդ նկարչագեղութիւնը ձեռք կը բերուէք բարձրագոյն արուեստով մը խումբերու իրագործութիւններուն մէջ ձայններու արտաբերման տրուած զանազան երանցներով ու անոնց տարրեր բաղկացաւթիւններով: ու ի վերջոյ այդ բոլորը թափանցազ թեղուզ զգացումով, այդ բոլորին մէջ վարդապետին անձնէն եկոծ եւ մտած անդիմարդերի շռնչովը:

Վարդապետը անկասկած մեր ժամանակ կի առաջնակարդ և բացառիկ երաժշտական զեկավարներու զիծին վրայ կուգար:

### Ե Ր Գ Ի Զ Բ

Մեծ եղաւ իրեւ խմբավար, թերեւս անոր համար ալ էր այդ որ մեծագոյն եղաւ իրեւ երգիչ: Իր համերգներուն երբ իր խումբերու երգերէն վերջ, կ'անցնէք զայնամուրին առաջ ու կ'երգէն ինքն իր խումբերն ու խմբերգներն ալ կը մոսցնէք:

— Յաճախ կը հարցնեն «լուծ էք Կոմիտասը, գեղեցիկ» էր շատ իր ձայնը, բնչպէս էր իր ձայնը: Բայց երբ կ'երգէք Վարդապետը ով կը խորհնէր իր ձայնին: Գեղեցիկ ծոյնիք շատ եղած են և կան իրենինէն աւելի գեղեցիկներն ալ ապահովաբար շատ: Բայց իրեն պէս երգենէր շատ հկած են աշխարհ ու պիտի զան: Անս շուշտ սքանչիկ կերպով կը բարձրանար, կը տարածուէք, կը ափրակաւէք իր ձայնը անհատում շունչէ մը բռնուած, տարուած: Դարձեալ սքանչիկ օրակով մը, զրոշմով մը օժտուած էր ան հակառակ երբեմն խոպատ ու մարած տարրերու որ կը խառնուէն անոր, խոռվիչ բան մըն ալ իրենք խառներով սակայն անոր այլապէս մաքոր հնչականութեան: Բայց այս բարձրը կը չքանային իր երգուածքին նկարագրեր կազմող արտայայտականութեան քով, իմաստի, զգացման երանցներուն, կիսաստուերներուն տուչութիւնը ընկելու իր կարողութեան քով: Ու ասոնք ալ տակաւին՝ այն անսակի չերմեռանդ հոգեկա-

նութեան քով սր իր երգուածքին ներյառաւուկ թախչքը, զեհութիւնը, միարիշ կը կազմէր։ Զայն մը չէր այդ՝ հոգի մըն էր։

Հայ երաժշտական սճի իսկութեանը իր յայտնատեսութեանը օգնութեամբ, յայտնատեսութիւն՝ որու մասին ըսի, Կոմիտաս Վարդապետ գտաւ ու բրաւս մեղի հայ երգումի բուն ու հարազատ եղանակը, Ոճը։ Ասիկա ալ իր անկորնչելի փառքերէն մին պիտի մնայ։

Մանաւանդ հայ կրօնական երգին տուչութեան, այսպէս ըսենք Մեսրոպական Ոճը գտած էր։ Մեսրոպական կ'ըսեմ որպէս ետեւ հայ կրօնական երգը տայու իր սճը խորհրդաւար հանգիտութիւն մը ունի Մեսրոպական երկաթագիրերու, մեր ոսկեղարու մատենագիրներուն՝ մեր ճարտարապետութեան մեծ շրջանին կառուցուածքներու ունին հետ։ Նոյն անսէթեկիթ, կորովի, պարզօրէն շնորհալի, սրտազին ու միստիք իս. կաթիւնը անոնց և իր երգուածքին մէջ։ Այդ երգուածքին մէջ արեւելականութիւնը խսպառ թօթափաւած էր բայց և չէր իյնար ան երգուական կերպին մէջ։ բուն իսկ հայ հոգիէն ու հաւատքէն եկած սրտառուց ու աստուածութիչ բան մը ոգեղինութիւն կուտար անոր։ Ո՞ւր էր թէ չը կորանցնէինք իր երգումի դպրոցը, իրմազ մէյ մը վերագտնուած այդ երգչական Ոճը։

## ԱՆ ԶԲ

Այս ամէն գերազանցութիւններուն տակ հիմնական գաղտնիք մը կը պահուի սակայն։ Եթէ իր մէջ տեսարանը, յօրինողը, խմբագրը, երգիչը եղան այն ինչ որ եղան պատճառն այն է որ այդ բալորը տարբեր ձեւերու տակ նոյն և մի իսկութեան մը արտայայտութիւններն էին։ Տեսարանին թէ յօրինողին, խմբագրին թէ երգչին տակ միեւնոյն երաժշտական Անձը, միեւնոյն յայտնատեսական լոյսով լուսավառ մարգու էութիւնը կը ճառագայթէր։ Կոմիտաս իր Անձը ամբողջ կը գնէր իր բոլոր բրածներուն մէջ, իր խմբագրած յիտին երգին և երգած յետին շեշտին մէջ։ ու հանճարի լոյս մը կը կրէր ապահովաբար այդ Անձը իր մէջ։ Ոչ անձական հանճարի սակայն, եթէ կարելի է այսպէս ըսել, — ու հոս է էական յատկանիշը իր պարա-

գային — այլ ցեղային համարի լոյս մը։ Տեսակ մը անանձնական տեսողութիւն կ'առաջնորդէ զինքը իր զործին մէջ ու տեսակ մը անանձնական ոգեւորութիւն կը լիցնէ զինքը ու իր ամրող զործունեութիւնը։ Այդ է գաղտնիքը այն Տեսանողի ու Առաքեալի նկարագրին որոն զիծերով իր անձնաւորութեան պատկերը պիտի անցնի մեր պատմութեան։ Ու ահա ինչու Առուեստագէտը և Հոգեւորականը ձուլուած եղան միշտ իր էութեանը մէջ, միահտուր ճառագայթ մը կազմեցին հոն։ Հոգին կը կրէր իր մէջ ու իր մէջ Հոգին՝ Սուրբ կ'զգար, ատկէ իր հաւատաքը։ Իր անձնաւորութեան շինուածքին ու բնաւորութեան տեսակէտով իրեւ Ս. Սահակներու և Ս. Մեսրոպներու զիծէն դէմք մը անցած եղան Հայ կեանքին մէջն Հայ պատմութեան։

Իր էութեան Միութիւնը . . . բայց ի՞նչ կամքով ու ճիգով բռնուած էր ան ու լարուած իր մարմինին մէջ։ Մարմինը, նիւթը որուն օրինք ուրիշ է պիտի օգտուէր աւազ Մեծ Ազէտին իրեն տուած գժիմն պատմութեանէն կարծեա իր վրէծը առնելու՝ անկէ իրեն վրայ եղած բռնուածնէն։ Խնչակս ըրաց էր աւրիշ մեծերու։ Ու ապրեցա չնորհալի ու տարաբազզ Վարդապետը ճակատագիրներուն էն եղերականը, մեր ու աշխարհի աչքին առնելով կենդանի մանալով հանդերձ զարդուելով ճիշդ իր ամենէն թանկագին բանին մէջ այդ Միութեանն իսկ մէջ։ Ախտը կտրեց փշուր փշուր այդ Միութիւնը, իրը գերազոյն հեգնանք սակայն զինքը պահելով դեռ տարիներ մեր առջև իրեւ ինք իրեն անձանչելի նիւթեղին ստուերը։

Մահ կուգայ սրբել այսօր այդ ստուերը։ Ու Յաւիտինութիւնը իրեն կ'առնէ կոմիտասը ու միաժամանակ մեղի կուտայ զայն իր բուն եղածին պէս։ Իրեն կ'առնէ ու մեղի կուտայ իր միութեանը մէջ վերահաստած իսկական՝ Հոգի-կոմիտասը։ Գիտնանք մեզ համար կենդանի պահել զայն։

Շ. Ռ. ՊէրՊէրեսն

# ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

## ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԴԱՆՌԻՄԸ

ՀՐԵԱՆԵՐԸ ԽՆՉՈՒԻ ԵՒ ԽՆՉՊԵՍ ԿՈՐՄԱՑՈՒՑԻՆ ԽԲԵՆՑ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆՆԸ

(Զար. Սիսէն, 1935, Դեկտ. Էջ 392 էջ)

Ձեւօթներու հոսանքը օրէ օր կը դօրանար, աւ-  
ւելցող թշտառաբիւան հետ ։ Զգումնաւոր զէպ-  
քեր կ'սաղծէին և կը մեծնակին ։ Այս վիճակին  
մէջ զէպէ մը փութացուց հրեաներու և հոռվիր-  
բաղիումները։

Կեսարիան(\*) դրաւման բանակի զիլաւոր քա-  
զաքն էր, բնակիչներու մեծամասնութիւնը հո-  
ռովմայեցիներէ և յոյներէ կը բազանար, հրեա-  
ները այսակ Սինակին մը ունէին, «որ յոյնի տես-  
հականութիւնը եղող հողի մը վրայ չինուած էր»:  
Յոյնը էլք ուղեց հողը ծախտէ հրեաներուն, այլ  
պարաւ մասնութիւնը վրայ նոր չէնքեր և աշխա-  
տանոցներ կառուցանել կուտար, Սինակի տա-  
նող ներ անցը մը միան ձգելով հրեաներուն։

Հրեայ երիտասարդներ ուղեցին խափանել  
նոր չէնքերու շինութիւնը, Հոսովի զինուորա-  
կան հրեայացուցիւը արդիէց հրեաներու մի-  
շամտութիւնը։

Շաբաթ օր մը՝ ոչ-հրեայ մը թիւզուն մը մոր-  
թեց սինակիչներու, հրեաները զգումը ուն-  
ամար(\*\*) ։ Հրեայ երիտասարդներէ, կեսառակ ծե-  
րերու խորհուրդնին, կուսի սկսան կեսարից ոչ-  
հրեայ զաղութիւն զէմ, այս կուրէ տարածուե-  
ցաւ դրաւոր բանակին զէմ և փախողուեցաւ-  
ներուազէմ, զարաւ կոփ դրաւման բանակին,  
ապա հառվիմ զէմ։

Այս ըլքուստթիւնը յառաջ բերաւ Հոսովի  
մէջ խիստ հակա-հրեական ընտացուն մը, «որ  
պատի քաքածա Հրեաներու կը հաջանանքն(\*\*\*):  
Հոսովի բարեկամ հանացին առաջնորդը է Ար-  
քիակաս թ., որ կը ջանար համոզէլ հրեաները  
որ հրաժարին կուրէն։

ՀՀրեաներու շուրջուրդ են, չին կրնար  
Հոսովի պես աշխարհական և հզոր պետքեան  
մը գէմ զնել, պայլաքը պէտք էլ կատար կամ  
Հոսովի զէմ վրաի, անոնց իշխանութիւնը համ-  
երութիւնը պէտք է տանի որովհեաւ մեզմէ-  
շան աւելի զօրացը և հասրաւ ժողովուրդներ  
Հոսովի հաստակ զաքած են։

«Ուր են ձեր բանակները, մէր են ձեր զէն-  
քերը, կ'ըսէր Ազրիպպաս, որ ձեզ կոսուելու այս  
ինքնավասանութիւնը կը ներնէն: Զէ՞ ք մատծեր  
թէ ինչ կը նշանակէ Հոսովիմէական կայսրութիւնն,  
չափանիւը Հոսովի մէր սեպական ուժին: Միթէ

(\*) Հայֆաի մօս նաւահանգիստ, քանդուած  
1265 թ. վ.։

(\*\*) Ենվէտիոս, Հրեական պատմ. թ. Հատ.  
Ք. 14:

(\*\*\*) Յովսէփոս, Ապիոնի զէմ. Ա. 26:

դուք գաղղիացիներէն աւելի՞ հարուստ էք, գեր-  
մաններէն աւելի՞ քաջ, յոյներէն աւելի՞ ինելա-  
ցի և բազմթիւն էք քան աշխարհի բոլոր ժո-  
ղովուրդները։

«Ուր էլք կ'ուղեց ձեզ զայնակից հարել, ամ-  
բովզ աշխարհէ հոսովմէական է»։

Այն հրեաներուն, որոնք Աստուածու վրայ կը  
զնէն իրանց յոյսը, Ազրիպպաս կ'ըսէր։

Անուաց ալ Հոսովի կուտակից է, քանի որ  
առանց անոր կամքին անկարելի էր այդպիի  
կոր կայսրութիւնը մը կիմնէր։ Որով կը յորդուիր  
հրեաներ կամացարի կոսուելէ, Գրկելու համար  
տանըց, մայրաքանացն ու Սրբութիւնները։

Ուրէի ազգեցիկ կոսոնապետ մ'ալ Շաբի թէն  
Սաքքայի, կոզմանակից էր հաշտութեան և խայա-  
զութեան։ Սակայն այս ամէնը ազգեցութիւն  
չունեցան, որովհետեւ կոփւը քաղաքէք քաղաք  
անցած ու տարածուած էր։

Տիշական պլատիկ յաշողութիւններ կը խառ-  
ագայտան կուտակից անուուղիւնը, անյաջուութիւններ կը  
զորթին զանանք, այսպէս՝ երբ Գալիլէ քաղաքէք  
Հոսովի զօրքին պարտուեցաւ, Բարիինիմ կու-  
տակցութիւնը, որ միշէն այդ հաշտութեան կող-  
մակից էր, զարձա կոտուցներու կողմը։

Անկից յառաջ կոփւը բանկեցաւ նաև Ներքին  
հականի վրայ, Գիլակուուկցաւ խասպահանեն-  
րու և պատերազմանէներու, միշէն, որ քանիցեց,  
քաղաքաց Հրեաներէն ներքին կոսոնը։

Մինչ Երուսալէմ պաշարուած էր կուսակիցու-  
թիւնները իրար կը բարսուին. Սիքէականներ կը  
կուսէին կուսի ժայրակել կուսակիցները, ասոնք  
որ կը կուսի ժայրակել պաշուակներ (sicet կոչուած), որը  
կը կործածէին հաւատակաց հաւաքրթիւննու մէջ,  
իրենց հականակորդները սրահար ընելով, խառ-  
նիւականին մէջ խոյը տարու։

Ասոնք էին որ պանոնեցին խաղաղանէննե-  
րու պետքերէն Աննառուած և Յոսուան, որոնք կ'ը-  
շանակին կիցնել պատերազմանէր Հոսովի ու  
համոզէլ մողովուրդը Հոսովի հետ հաշտութիւն  
կուսելու։

Անհաւափ մասով սկսաւ Երուսալէմի Գրքա-  
նումը(\*)։ Այն օրը որ հրեաները իրենց Բարու-  
նապես քաղաքին մէջ մորթեցին, որ իրենց  
Գրկութեան հանապարից ցոյց կուտար, այն որէն  
սկսան քանդուութիւն քաղաքին հրեաները. հրեաներու-  
տար կրոսուած էր։

(\*) Յավսէփոս Թ. 5:

Այս միջոցին էր որ սպանելուցցաւ Ներքոն կայ-  
սը Հռովմի մէջ՝ Մայրաքաղաքը երկու տարի  
շարունակ Կմասը զարձաւ Քաղաքական Կորին-  
եռու, զարգացն կորինեած Երուսաղէմի շուրջ և  
հորինեած Փամանակ շահեան աստիճանութեաւու

Երկու տարրուան այս շնչակի կեցուն է եղագաց-  
րասպան պայքարներով; Խաղաղատէրներու ան-  
հռուսէ յետու ապ անվագ պատերազմի կուսա-  
կիցները իրավու զէմ եկաւ ու սկզբն իրաք փո-  
ացնելու (Կիրաքոս, Սիմեոն Բար, Կիրոս և Եղու-  
միստաս), մինչև որ Վեսպասիանոս կայսեր զա-  
ւաւեկ, Տիբերիոս, մեծ բանակով մը եկաւ, պաշարեց  
իրասութեամբ, մինչ քաղաքաբն մէջ կրթ կանաերու  
ներքին կուիք կը շարունակուէր (70 Պ. Վ.):

Հըրէական պատութեան ամսնէն անկիալ շըր-  
ջանն է այս Հըրէականը այն ատեն միայն ուշչէ-  
կան, եթի երաւառակի պարապններ ի հերթ տե-  
ղերէ միան փուլ զայ ու ժողովուրդի գոտում  
դուռը մի լաց ու կօծի աղաղաքները իցուցին  
երաւառակի փողոցները, այն ատեն միայն կըր-  
ունենալ մէջ ընկանառը պաշտպանութեան ճա-  
կաս կազմուածաւ:

Հառվամյեցիները, ասրավաֆիձ հրեաներու գոտում դաշտունքն, ապա մը հաջարէն զնութք բաշ-  
տեցնան, նորդն սկսեց համար յարակնուումը:  
Խոնանեմեր, այս զաքարելէն սիրտ առած, իբր-  
դրցին պատերազմակիրեմն, որ հաշուութեան  
մասն է հասկանաւ իւղանուունեան մասն:

զբան կապարու հանվագիտերու մօն :  
Առօք վյաբ Խարթի ինքնէրը , զյարցակի կրակի  
տուին պաշտի մժերանցու , սովի մատնելով  
քաղաքը :  
Հաստ Թալմուտի միայն հրեայ երեք հարուստա-  
ներու միքարած պաշտը ի վիճակի էր քաղաքի  
ընական թիւնը 21 տարի պարհնաւորիւ :

Բարիթնիմերը այս յուսահատական քայլը հղերսանկանից կարենի և մեխին ոչ թէ տրամադրական զատապութիւնսի. Անոնք Նկասած էին որ իրենց զար կորուած է և անկամը մօտալուս, ուստի փոթացուցի յուսահատական անկամը, անինան, ոչնչացումը, փանցումը, որոշեած է. Վագագի բառակէց յետոյ այլք ոչ թէ կ երեա ի բարանք ջաւեռ պապելու և Հըբական ընտթեան փանցներս այս նկարագիրը յատկանչական է, եթե ան իր դոյցութիւնը վասնգուած անենք, իր հետ կը քայլայէ, կը տանի ինչ որ կանոն է.

Ապաքի թէն Սաքայիի խորհուրդին վրայ հրեա-  
ները հաշտութիւն առաջարկեցին հռովմայեցի-  
ներու:

Հըսեաւը մերժեցին. Պատեստինը զբաւող բանիներուն յաքածան էն, այդ պատիկ յաշանանիկերով կուրացած, Կը ուսային բառ զիմարել Հոսպիթ: Ասկիս փոքր ժողովուրդներու երեսներն է, իդսակացութիւնն չունենալ սեպհան աւ մէծերու:

**թիւնը առանց պետութեան:**

Խոհեմաները կը տեսնէին հրէտթան դոյլութեան սպասանցոց վլատգը, պատրաստ էին անկախութեան, պետք թեան զաղաքափարը զոնի կողմէութեան դաշտապարին համար, քիվելու համար հրէտթեան ֆլուիդական դոյլութիւնը և նոնց համար երբուալգէմը և տաճարը այլև հրէտական արքեմաներ չեն ներկայացնեն, զոր պէտք էր

պահի կամ առնեց հետ բնաջնջից ըլլալ։  
Երուսաղեմ ինկաւ. (70 թ. Վ.):  
Եսամիէի մէջ Բարբին, բրի լաց Երուսաղէմի  
Կործանուածին լուրբը, պատուեց իր հագուստները,  
լացաւ իր այսկերուներուն հետո Անտառվ ասեղ-  
ծեց նոր Անմայնից կենաք, որ նետզինեստ աղ-  
պային դոյն աստացաւ։ Անտառի հաւաքուեցան Կրօ-  
սական Գերազոյն Խորնուրը, ձեռք տուա Կրօ-  
սական զորքերու իշխանութիւնը, հասանէ և  
ագուստիւն ասեղզելու հանքեր ըրաւ, կնիւէ նոր  
արքէ Ծնիւր ասեղծեց և ջանաց համայնքը նոր կա-  
պերու միացնել։

Երասաւաղէմի հետ փայտացան Զելօթները և Բարսինիները, անոնց համար Երասաւաղէմին գուբրիչութեանը դոյջութիւն է Խշանականութիւնն չունենք։  
Ապաքի Բնի Սաքայի հասանքը կապաց ներք-  
քին սկզբ նոր հրեական գալափարին, Երասաւ-  
աղէմի վերածնունդին և Պատեսառութիւնն վերացնու-  
թեան զադափարին, որ մինչեւ այսօր հեռաներո-  
ւանականութիւնը զարգաց է ։ Ան հետո հրա-  
լաքափական թեան և կրօնքի միացումին, ոգէ ե-  
զան իշեծ միսիսկանութեան և քրիստոնէութեան  
աշուածութիւնն է։

Երուսալէմի կործանումէն (70 թ. վ.) վաթ-սուն և հինգ տարիներ յետոյ վերջին անգամ բւ-

լալով կը հանդիպինք հրեայ անկախութեան զին-  
աւադ ժողովի մը: Բար Քիսիս էք առաջնորդը այս  
ըմբռառութեան: Հռովմայցիցիներու՝ թիվատու-  
թեան գէմ զամած արգելւքը զայրացուցած էք ը-  
բեռութիւնը: Բար Քիսիս, զգոններու զլուխն  
անցած, քրաքաց երուսաղէմը, ապա չկարենալուով  
զինազիւել հոգվմէական ուժերուն՝ քայլուցցա-  
զեթար ամրոցը, ուր իր հետևորդներուն հետ  
սպաննեցած Ազրիանա կայսեր Անվիրիս զօրա-  
պետութ (155 թ. Վ.): Իրմով վերջ զառ հրեական  
անկախութեան ամէն շարժում: Հրեաները ցըր-  
ուեցան աշխարհի վրայ:

Երուսաղէմ բնակութիւնը արգիլուեցաւ հը-  
րեաներու համար. կոչուեցաւ Աէլիա Կապիտոլի-  
նա (Aelia Capitolina):

Քրիստոնէութեան տարածումով ան զարձաւ  
քրիստոնէութեան Սուրբ Քաղաքը: Հրեաները  
ժի. զարէն սկսեալ նորէն հաստատուեցան երու-  
սաղէմի մէջ և Պաղեստինի այսորուան հրեա-  
թեան հիմէ գրին:

### ՆՄՇԵՆԵՐ ԱՐԴԻ ՀՐԵԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

#### Ա. Խ Ա Զ Ե Խ Ա Զ Ե Ր

Ս. ՖՐՈՒԿ

Լուսինը կը ծագի, ասողեր կը փայլիին,  
Չիօնը կը սահի իշաւ է նորիշին: Վրայէն,  
Առջեւ բարուած է ինչ զիրք,  
Կը կարգա ու կը կարգա զայի նարիւերուդ անզամ:

Կը կարգա բանիազին սուրբ խոսե,  
Եւ կը յիշու անց մը. «Կերպում», ի՞մ մզզոււրեզ,  
Դու պիտի ըլլա եւկիմի ասողեւուն պէս,  
Պիտի ըլլա ինչպէս ատաց ճովու ափին:

Արարի՛ աշխարհի, Տու խսումէդ  
Բառ մը խկ անկաշա չի մեաց,  
Պիտի կասառո ի լու սուրբ կամոն,  
Օմէն ինչ իւ մամանակին եւ իւ տեղը:

Եւ մէկը կասառուած է արդէն,  
Այս մէկը, կ'զամ եւ ամէն բայլիփոխի,  
Ար ճեմ ուսի բոշ բոշ զարձե, համ աւազ ճովու,  
Զոր մարդ իւ օմին օմիկ կ'առնէն:

Ասուա՛ իմ, ինչու ո նիշ աւազ ու խար,  
Ցուաւ, այսեղ; այսեղ նետուած,  
Ամօրի եւ ծաղրի առարկայ, բայց ասակե՞րը...  
Ասողեր ու կը լուսավանինու ասող՞որ, ո՞ւր մասին  
ո՞վ Տե՛:

#### Ա. Ս Ս Ո Ւ Ա Խ Ե Հ Ա Ր Ց Ե Խ

Խ. Լ. ԲԵՐԵ

Ասուած կ'ըսէ, Ամբողջ աշխարհ կը լեցնեմ,  
Ինչո՞ւ ինձ համար ասան կը ըինս,  
Ռևէիին եւ խմելիին պէտ ունի՞մ,  
Ինչո՞ւ ինձ զահ կը մասացնես:

Եւ աղօք, ինձմէ կը խնդրեն  
Ու ու լուխտակութիւններու զատաւուն ըլլամ:  
Եւ երէ կ'ազօքեն, ինչո՞ւ կը պառաս,  
Զիս խուլի եւ՞ղ կը զննե:

Բազուիսերդ կը տորածեն,  
Դիմէն թէ սրան եւկան են անձն,  
Գլուխ զետին կը խնամնեցնեն,  
Մածունումէ է ու կը պանս ինձմէ:

#### Ա. Ե Ր Ձ Ի Ն Ե Ր Գ Բ

Մ. Լ. ՀԱԼԹԵՐԱՆ

Եթ Ասուածոյ նաւատօյէ դաղրեցան,  
Անոնց մէշն այսայսացաւ Սէն խոյն,  
Խուր ինկան, խեղուեցան կամովին,  
Ու անօպին մէջ ինձինինին կախեցին.

Եւկիմի եւ յուր բամենեցան իրանէ,  
Անսանին մէյ զաղրեցաւ եւզր բռնոց,  
Ժակուացան մազպանեն ու զերանին,  
Ու աւոր անօարձ մընաց արշին մէշ:

Եւ եւկիր զարծու անբեր, անապաս,  
Անէն նարայ խախնուեցաւ ու վեցաւ,  
Մարգարէն խկ, նսած խափ մը վրան,  
Քայէտ արծուն կուեցաւ . . . :

#### Լ. Ա Յ Յ Ի Պ Ա Յ Ը Հ Ո Լ Ե Ց Մ Ա Լ Ե Խ Ա Մ

«Ենքորի՛մ, պատմէ՛, շխմէ շխտակ. ուրեմն  
դուք խկապէս, խկ և խկ ձե՛ր աչքերով տեսա՞ը  
Լացի Պատմ, ճի՞շ է ու ճամարի՞տ. ուշարութեամբ  
զիսեցի՞ք պատմեցէ՛ք ինձ, ինզրիմ, ամէն  
մանրամանութեամբ, ո՞ւր, ինչպէս, ե՛ր. . . . :

Այսպէս խսեցաւ մեր վարժապիտ հրեայի  
մը, որ նոր էք զարձը Ս. Երկուն, Երազուղիմն.  
Ինչո՞ք, ինզրիմ, նկարագրեցէ՛ք ինձ ու ինձ,  
տեղն ու տեղը, ինչպէս, ինչ, ո՞ւր, ի՞ր. . . . :

Երուսալէմի հրեան նդպասորէն կը նկարա-  
զոք ինչպէս, ինչը, ուրը և երը, մեր վարժա-  
պիտը ամէն բառ կը յափշտակը բենէն, սիրը  
բառաւեց, կարծու սիրելի անձէ մը բարկ մը  
զրկուած էր, իրեն, հեռուէն, հեռուէն:

Երուսալէմի սիրատորին շրմունքներէն  
կախաւած այնքան հարցընելիք ունէր ան՝ ո՞ր չէ  
Նմարեց թէ ինչպէս զասարանէն տղաքը մէկ մէկ  
կորուէր էին:

Երբ նորէն զասարան մտանք, երկուքը զեռ  
խորունկ խօսքի բանուած էին.  
Ալացի Պատմ, Լացի Պատմը կ'ըսէր մեր  
վարժապիտը, մեր ամրուշ սրբութենէն, մեր ամ-  
րուշ թագաւորութենէն, մեր ամրուշ վարժէն  
այս է մասնէր, Լացի Պատմ, Լացի Պատմ . . . .  
և արցունքներու մէջ փղէկեցաւ:

Թոք. Գերամանէւէն:

Փարքի

Հ. ՄԵԼԻՔԵՆԱՅ

# Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԱՄՍՈՐԵԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցեալ Դեկտեմբեր ամսուան ընթացքին, Ս. Աթոռոյ Ցիօրէն Փողով տառ անգամներ ի նիստ գումարուեցաւ իրեւ Կարպակն Մարտին, Խօսն. Դեր Անեալ երկու անգամ, իսկ Ընդեմ.

● Եր. 30 Նոյ. — Իրե յիսուն Երաւազէմացի եւ գաղթական ազդայիններ, ըստ հրաէրի Ս. Պատրիարք Հօր, այսոր չնոր իրեն Պատրիարքական ի պատեր Նուիրակ Արքազաննին, «որ խօսեցաւ Հայուսունի և Մայր Աթոռոյ մասին, Ազա իմրևէցան իմրէրգարանի մեջ սրահին մէջ, թէյանցանի մէջ շուրջը, ուր, սրափիր բարինն ըրին Ս. Պատրիարքը եւ Ս. Նուիրակը»:

● Կիր. 1 Դեկտ. — Նուիրակ Սրբազնան քաղցեց Մայր Տաճարին մէջ Ամեր առաքինութիւն յերկինս եւ ընարանին վրայ, բացատրելով բարոյակն և հոգեար գեանցին գերազանցաւթիւնը: — Եթու ու պատրագի հոգեանանցաւ եղաւ Շահաւանի Արքազան Պատրիարքը իր Աթոռէն խօսեցաւ զգածուած սրափի, ներբուզ ընելով պատուական հոգեարակնին, և ոզբաց անոր մարտ:

● Գլ. 3 Դեկտ. — Ս. Պատրիարքը և Նուիրակ Սրբազնը, ընկերակցաւթեամբ Տ. Շնորհը և Տ. Արթուռ արքազաններ, մենցեցան Գալիխիս, Նազարէթ, այցելեցին տեղայոյն Նորինական յիշատակի վայրին և անցան ուղարկի Ծիրելիս: Դէ, առասուս այցելեցին կավառուածին աւելութեամբ, և շրջեցան նուիրական հակին ափունքը, և կեօրէն ըիլ վիզը ու զնուրեցան Հայֆա Տեղաւոյն հոգեսր համբաւ Տ. Նազար Վրդ. և տեղական ժողովի նախարարին Տաքի, Թօքանակ և Պ. Նելլընցեան ընդ առաջ եկեր էին մինչեւ նազարէթ: Իրիկունը նուիրակ Սրբազնը բարուց Հայֆայի մատուց մէջ, մեծ բազմութեամբ ներկացին համար ի նուաստ Ս. Էջմիածնի Տաճարին, Ուր առաւ մենց անցան Հայֆայէ: Նուիրակ Սրբազնը, ի համապարհ, եւս Թափար ի եւս անցան Տաճարի մէջ ըստ անանունին Տաքի, Թօքանակ և Պ. Նելլընցեան ընդ առաջ եկեր էին մինչեւ նազարէթ:

● Եր. 26 Դեկտ. — Անդիտոյ Վեհ. թագաւորին քրոլ մահուան առիթ Ս. Պատրիարքը հնասագով ինդրեց Քէնիըըպէրի արքեպիսկոպուէն թարգմանին ն. Կեանապատիւան Տօմ: Իր ցաւակութեանն: — Իրիկունը, Ս. Պատրիարքը, նուիրակ Սրբազնը և Մեհրուպ Սրբազն, Միահաւթեան հետ ներկայ գոտուեցան ժամանակարարաց Պատրիարքանի գրական երեկոյիթն:

● Կիր. 8 Դեկտ. — Ս. Պատրիարքին գահակաւթեան ննդամեայ տարեգարձը որ անցեալ կիրակի չէր կատարւած, ոզրացեալ Շահէ սըրաբանի ուսուգին պատճառաւ, այսոր սեղի ուսեցաւ պարզ կերպով կեկզեցոյ մէջ իրակցաւ Տ. Մկրտիչ Սրբազն Ապաւնունի, պատրիարքան ի ջակիքն մէջ Տ. Մեսրոպ Սրբազն, յանուան աշակերտութեան ուզերց մը կարուց Թօվիան առքաւաւգ, իրիկունը ի սեղանատան մէջ խօսեցաւ նուիրակ Տ. Գարեգին Սրբազն:

● Բշ. 9 Դեկտ. — Նուիրակ Տ. Գարեգին Սըրբազն Ամենաց Անդրիիանու: — Տ. Միւլուն Վրդ. որ շարաթ թապակ մեկնած էր, վկարագրածաւ, երկի տաղին քարոզ իսուս էր հուն:

● Գլ. 10 Դեկտ. — Պոլանդիան Հ. Պողոս Պետրոս Հայագէտ Եթուուսենը այցելեց Ս. Պատրիարք Հօր:

● Բշ. 11 Դեկտ. — Տ. Միւն, Տ. Զգօն Վարդապետն և Պ. Կ. Կ. Նուրբան թապակ գացին զատական գործով ու գարձաւ:

● Եր. 14 Դեկտ. — Տ. Մեհրուպ Սրբազն և Տ. Մոււել Վրդ. Յապակ մենցեցան:

● Կիր. 15 Դեկտ. — Տ. Հայկական Վարդապետ Բարութեամբ Այցելեց Ս. Պատրիարք Անդրիան մասին: Այս շաբաթու, Բշ. և Ել. Խնչպէս Նախորդ շաբաթուն նոյն օրերեւն, ուսւամբուցաւ Սիրաբ: ընդէ. Ժողով ի Անդրանութիւն նախորդ տարուան վարչական տեղեկաց գիրքներու:

● Եր. 21 Դեկտ. — Ս. Պատրիարքը Տ. Կիրիկ Վարդապետին հետ այսոր այցելութիւն տրւաւ Անդրիւթեան եպիսկոպոսին, կոնտուն դարձին առիթ ի շնորհակառութեան ևս Առաւուձաշաշունչ 1500 ամերակին սութիւնուն, պաշտամունքի մի նախապահեց Տաքի, Թօքանակ և Պ. Նելլընցեան ընդ առաջ եկեր էին մինչեւ նազարէթ:

● Կիր. 22 Դեկտ. — Ս. Կոյսի Էնձայման տօնին առիթ Հայշաբառի թափօրին նախագանց ի Գեթամենի Տ. Մեհրուպ Սրբազն, ի պատարացի և քարոզեց Փքիկն մօր անձն ու կեան քը ներկայացներով իրեւ տիպար մայրական պաքանաթեամբ:

● Բշ. 23 Դեկտ. — Տ. Պակ Վրդ. գարձաւ թապէտ, ուր երկ իր առաջին քարոզ իսուս էր: Անկիւթեան եպիսկոպոսին, կատաւ անդրական պատարաց այցելութիւն տուաւ Ֆրանչիսկին Սիրաբանութեան, կատին պատրիարքաբառաւ: Անկիւթեան եպիսկոպոսին անդրական պատարաց այցելութիւն տուաւ Ս. Պատրիարք Հօր:

● Եւ. 26 Դեկտ. — Ս. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Տ. Մեհրուպ և Տ. Մերտէ Սրբազններու և ուր Վարդապահներու, ծնաւն դի շնորհաւորական այցելութիւն տուաւ Ֆրանչիսկին Սիրաբանութեան, կատին պատրիարքաբառաւ: Անկիւթեան եպիսկոպոսին՝ Ապաւագութեամբ Պատրիարք Փքիկն մօր անձն ու կեան քը ներկայացներով իրեւ տիպար մայրական պաքանաթեամբ:

● Եր. 27 Դեկտ. — իօվանին բամազան պայքանին առիթ Ս. Պատրիարքը, Տ. Մեհրուպ Սրբազնի և Տ. Հայկ Վարդապատի եպիսկոպոսին՝ Ապաւագութեամբ Պատրիարք Փքիկն մօր անձն ու կեան քը ներկայաց Պատրիարք Հօր: Պատրիարքը, Տ. Մեհրուպ Սրբազնի և Տ. Հայկ Վարդապատի եպիսկոպոսին՝ Պատրիարք Փքիկն մօր անձն ու կեան քը ներկայաց Պատրիարք Հօր:

ԵՆՈՐԴԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՆՈՒԷՐ ՍՏԱՑԱԾ ԵՆՔ ՀԵՏԵՒԵԱԼ ԳԻՐՔԵՐԸ  
ԲԱՑԻ ԴԵԱՆԱԿՈՒԱԾՆԵՐԸՆ, ՄԻՒՄ ԱՄԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱՐԱՏԵՆ

ՄԻՉՉՈՐԸ, (Գեղամ Սարհան). բանաստեղծութիւններ, պոէմներ, երևան, Պետհրատ. 1935, 8<sup>o</sup> էջը 224:

ԵԼԵՔՏՐԱՏԵԽՆԻԿԱՆ, (Ն. Մ. Եռլազարշեան) Ա. մաս, բնագիտական գասագիրք. Երևան, Պետհրատ. 1935, 8<sup>o</sup> էջը 152:

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԱԾԻ, (Տ. Վանցեան և Լ. Վարդունի) Գրական հաւաքածոյ, գպրոցական գասընթացք. Է. ամրի, Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջը 412:

ԼԵՆԻՆԻԶՄ, քրիստոմատիա (Վ. Բիստրայնսկի). հատուածական ուսումնասիրութիւն. Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջը 568:

Նոյնին Բ. պրակը. էջը 488:

ROBINSON CRUSOE, (Daniel de Foe): Վէպ անգլերէն, Նիւ-Եօրք. 8<sup>o</sup> էջը 419:

TREASURE ISLAND, (R. L. Stevenson): Վէպ անգլ. Նիւ-Եօրք. 8<sup>o</sup> էջը 363:

UNCLE TOM'S CABIN, (H. B. Stowe): Վէպ անգլ. Նիւ-Եօրք. 8<sup>o</sup> էջը 467:

HANS BRINKER OR THE SILVER SKATES, (Mary Mapes Dodge): Վէպ անգլ. Նիւ-Եօրք. 8<sup>o</sup> էջը 304:

KING ARTHUR, (Mary Macleod): Վէպ անգլ. Նիւ-Եօրք 8<sup>o</sup> էջը 363:

HEIDI, (Johanna Spyri): Վէպ անգլ. Նիւ-Եօրք, 8<sup>o</sup> էջը 367:

Այս վեց հատորները նույրած է Նիւ-Եօրքէն Օր. Զապէլ Գարրիէլեան:

ՀՆԳԱԴԱՐԵԱՆ ՅԻՇԱՍԿԱՐԱՆ Սամաթիոյ Ս. Գէորգ Եկեղեցւոյ (Պետրոս Կարապետական), Յորելինական հրատարակութիւն, Ստանդարտ, 1935 8<sup>o</sup> էջը 357: Հեղինակէն:

GOLGOTHA ET LE SÉPULTCRE, (Prof. Y. L. Arvanitaki): քննադատաթիւն Փրանսարէն լիդուով, Աղեքսանդրիա, 1923, 8<sup>o</sup> էջը 73:

Նուէր՝ Աղն. Տօքթ. Յ. Թաշնանէ:

ՕՏԱՐԱԶԳԻ ԴԱՐՁՈՒԱԾՔՆԵՐԻ ԴՐԱԱՆԻ ԲԱԱԳՐԳՈՅԿ, (Յ. Տ. Մինասեան) բառագան, Երևան, 1935, Պետհրատ, 16<sup>o</sup> էջը 105:

ՄԱՆԻՇԱԿԱԳՈՅՑՆ ԲԱՐՁՈՂՆՔՆԵՐ (Վ. Անանեան), Երեք վէպիկներ, Գիւղհրատ, Երեւան. 1935, 16<sup>o</sup> էջ 60:

ԳԻՈՒԵՐՆԵՐԻ և առաջին օգնութիւնը, (Գ. Մ. Պապով) բժշկական, Երևան, Պետհրատ, 1935. 16<sup>o</sup> էջը 83:

ԲՈԼԵՅԻԻԿԵԱՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ բարելաւել կուսակցական աշխատանքը. (Յովհ. Մելիքեան) կուսակցական, Երևան, Պետհրատ, 1935, 16<sup>o</sup> էջը 124.

ԱԶ ԲԽՐՄԱՆ ՄԱՍԻՆ, (Ի. Ստալին), կուսակցական, Երևան, 1935. Հայկուսկրատ, 16<sup>o</sup> էջը 167:

ԵՐԵԲ ՃԱԼԵՐ, (Ի. Ստալին) գիւղատնտեսական տեսութիւնք և այլն. Երևան, Հայկուսկրատ, 1935, 16<sup>o</sup> էջը 206:

ՀՈՂՆ ՀՆԴՄԻՇ ՕԴՏԱԿՈՒԾԵԼԻ ՀԱՄԱՐ, գիւղատնտեսական արտելներին պիտական ակտեր տալու մասին, գիւղատնտեսական տեսութիւնք և որոշում. Երևան Գիւղհրատ, 1935, 16<sup>o</sup> էջը 23.

ՀՐԱՀԱՆԴ (ՀԱԽՆ, Հողգողկոմատ անասնապահական վարչութիւն), անասնաբուժական. Երևան, Գիւղհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 25:

ՀՐԱՀԱՆԴ (ՀԱԽՆ Ժողովադատութիւն) կից մթերման կոմիտէի Հայաստանի լիազօրութիւն, գիւղատնտեսական տեսութիւնք և այլն. Երևան. Գիւղհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 30:

ԳՈՐԾԱԿՈՒԼ ԱՄԵՅ, (Լոնչան) վիպակ, Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջը 31:

ԱՆՈՒԾ ԶԻՒ, (Խաչիկ Դաշտենց), մանկական բանաստեղծութիւն, Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջը 15:

ԳԻՒՂԱՏՆՏԵՍՄԱԿԱՆ ՀԱՐԿԸ, (Հ. Ս. Խ. Հ. Ֆինանսների ժողովրդական կամխարսաբատ). գիւղատնտեսական տեղեկագիր 1935թ, Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 88:  
 ՀԱՄ Կ (ր) Կ ՄՐԱԴԻՒՐԸ և կանոնադրութիւնը (Հայաստանի կուսակցական հրատապակութիւն). կուսակցական, Երևան, Հայկուսհրատ, 1935, 16<sup>o</sup> էջ 105:  
 ՊԱՐՏԻԹԻԹԻՒՆ, (Խ. Կուլիկ) վիպակ, Երևան, Պետհրատ, 1935, 80 էջ 28:  
 ԶԱՀ, (Կիւսթավ Էրեկոսոն) վիպակ. թրգմ. ռուսերէնէ, Երևան, Պետհրատ, 1935, 80 էջ 240:  
 ԳԻՒՏԵՐԻ ել ՏԵՎՆԻԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ, (Հրատ. ՀՈՄԵՐԻՆ, Կից գիւղ. Խորհրդի), Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 105:  
 ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՀՅԵՏԱԴԱՅ ԶԱՐԴԱՅՄԱՆ ՊՐԼԻՆԵՐՈՎ (Ա. Գուշյեան), գիւղատնտեսական, Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 38:  
 ԼՈՂ, (Մ. Նիման). մարզական, Երևան, գիւղհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 55:  
 ԳԻՒՂԱՑԻԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՒ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, (Ֆ. Ենգելս). ընկերաբանական, Երևան, հայկուսհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 44:  
 ԱԱՅԱԹ-ՇՈՎԱ, (Հայերէն խաղերի վակատար ժողովածոյ), Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 116:  
 ԱՊԱԳԱՅԻ ԴԱՐԲԻՆՆԵՐԸ, (Հերմինա Ցուր Մուկէն). վիպակ, Երևան, Պետհրատ, 1935, մեծ 8<sup>o</sup> էջ 103:  
 ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆԸ (Արագի) վիպակ, Երևան, Պետհրատ, 1935, 8<sup>o</sup> էջ 15:  
 ԵՒՏՆ ՈՒ ԵՒՏԵՐՆԱԿԸ (Լ. Տօլսոսյ) վիպակ, Երևան, Պետհրատ. 1935, 16<sup>o</sup> էջ 9:  
 ՃՈՒՏԻԿԸ (Կ. Չուկովսկի) վիպակ, Երևան, Պետհրատ, 1935, 16<sup>o</sup> էջ 9:  
 ԱՅԲՈՒԺԵՆՔԻ ՄԱԳԻԱՄՇՆ ՈՒ ԱՐԴԻՒՆՔԸ, (Կ. Ս. Ֆարաճեան), Ասուուածաշունչիք թարգմանաթեան ժե. գարագարձի Յոբեկինական հրատարակութիւն, Սելանիկ, 1935, 8<sup>o</sup> էջ 116, 10 օրինակ: Հեղինակէն:  
 Ս. ԱՐԱՐԻԹԵԱՆ ՏԱՅԱՐԸ եւ ՔՐԻՍՏՈՆԵԱԾ ԱԶԳԵՐԸ, (Տիմոթէոս Արքեպոս. Յորդանանու) ուսումնասիրութիւն, յունարէն, Աղեքսանդրիա, 1934, 8<sup>o</sup> էջ 100: Հեղինակէն:



## Մ Ի Ռ Ա Խ Լ Ե Տ Փ Ո Խ Ա Կ Ո Ւ Ղ Բ Ե Ր

ԱԶԴԱՐՄ, Օրաթերթ, Թ. Տարի: Հասցէ, Rue Péchembé Pazar, N. 16, B. P. 1326, Galata, Istanbul. Բժն. արկ. 10 տուրք:  
 ԱԼԻՔ, Շաբաթաթերթ, Քաղաքական-Հասարակական եւ Գրական-Գիշարուեստական, Ե. Տարի: Արտ. Բժն. Վ. Ցովհանիսեան: Հասցէ, Av. Lalézar, Dr. V. Hovhannessian, Téhéran (Perse): Բժն. արկ. 80:  
 ԱՆԱՀԻԾ, Հանդէս Մատածան և Արաւետի: Նոր Երջան, Է. Տարի: Հասցէ, 9, Rue Say, Paris: Բժն. արկ. 5 տուրք:  
 ԱՊԱԳԱՅ, Օրաթերթ, Քաղաքական և Հասարակական. Փ. Տարի: Հասցէ, 60, Rue de Provence, Paris (IX): Բժն. արկ. 120 ֆրանք:

ԱՐԱՄԱՋԻ, Ազգային Անկախ Օրաթերթ: Բ. Տարի: Արտօնատէր. Գ. Բարազամեան: Բժն. արկ. 32 չփին: Հասցէ: Stoa Fexi, 69, Athens:  
 ԱՐԱԳԻ, Անկախ Հայութերթ: Փ. Տարի: Արտ. Ամբ. Արամ Ստեփանեան: Հասցէ, 5, Rue Mahmoud Pacha el Falaki, Alexandria, Egypte: Բժն. արկ. 8 չփին: ԱՄԵԼ, Օրաթերթ, Քաղաքական, Գրական և Տնահանական: Ի. Տարի: Հասցէ, B. P. 1060, Le Caire: Բժն. արկ. 40 չփին:  
 ԱՄԵՆԵԿԸ, Օրաթերթ, Քաղաքական, Տընտեսական և Գրական: Ե. Տարի: Արմագրապետ. Խորէն Ճամճեան: Հասցէ, B. P. 1203, Galata, Istanbul: Բժն. արկ. 200 ֆրանք: